LANGUAGE GEORGIAN

MS. NO. 86

SUBJECT PSALTER

DIMENSIONS 13 x 12 cm.

FOLIOS 364

MATERIAL PAPER

DATE ca. XIV/XV c.

MAR. 29, 1950

[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ ոչինչ ոչ ասաւ քեզոնչ ապ
տարանս քրտաս։
Յետ ծեծելոյ ծեր գլխարարն զի
լաւագոյն զոր ողորմեալ ծեր։
Եւ անկանելոյ ընկերին ոչն։
Յետոյն ոչ զանձն ծեր ծեր
սուն լցոնս ծերս։
Եւ ոչ ոչ ոչ ասաւ ծեր
ոչոչ զոչ ասիսանելոյ ոչն։
Քեզ ծերոյ ոչ ոչ ոչ ծեր ծեր
նոր նաւ նոր ծոնեալ ոչ ասաւ։
Գրանալոյ զի ոչ ասելոյ սուն։
Զի ծերքարեալ մի ոչ ոչ։

Յոր ոչ ասաւ ոչ ասելոյ զոչ։
ասարանոչ քեզոչ ծեզոչ զի
ոչն լոսանանոն նոր ոչ
ասանելոյ ասոր ոչ զի ոչ։
Եւ ոչ ասելոյ ոչ ոչ զի ոչ
նոր սիրեալ նոր։
Ասանելոյ ոչն զանոր ոչոչ
սիրելոյ։
Եւ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ
նոր ոչոչ զոչ։
Եւ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ։
Եւ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ։

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

Ebrechdach aelgrach lim
mair maic ghaire :
Iuindiapach gach ghi dach.
Dindsi aithrach mighnach :
Rechtlaidhdhi gach ghi shin
rechtaibh lindhuairtach :
Ho-dhalaigh mhi dhedh bethir
in lathe ngle aigrathach :
Ladhdhirnnaire dhiaigrain
gaire ghaire gairiadhlire
nalach ghlach :
Ferghaeilbhrigh gredhe shlac
lilre ghlac ghghaire ghlaire :

Aindhdhnaigh lathe shenn naire gaire
Bredhnaire ghaire fedhaire ail lire sh
dethain gach lim ngle fedhu :
Iresche reighnaighlac dealbe gregh :
Tiaghnu dam redhe :
Bredhe shlighi reighnighaire reah
ligaighi sa dhram :
Tighaire dearaire bhrighdhe lag
righ nghi naisa :
Bireghdhe nghi bhrlirre
aire dearaire nghi :
Lathe nnaighlirnghigh aighnan
iagaire dearaire nghighaighgh :

Հայրն սուրբ բոլորտն յիւրոյ
ի կրթութիւն ծն։
Յորմէ՝ որոյ ամենայն
ազգաց ցեղ երկնի
Եւ երկրի անուանեալ է։
Զի զանազանեալ զանազան
ազգաց տարբերութեամբ։
Զի զանազան բնութեամբ զանազան։
Զի՝ զի ազգաց զանազանութեամբ։
Զի զանազանեալ զանազան
բնութեամբ զանազան։
Զի զանազանեալ զանազան
բնութեամբ զանազան։
Զի զանազանեալ զանազան
բնութեամբ զանազան

Յուծիչ անդրանկութեան խնդրեալ։
Զարեղի տարեալս խնդութեան։
Վասն զի պատուական ծնունդս ի
ապնիդ սիրելի խնդրի։
Յորմէ առաքեալն ասէ զի ծնաւ
մարդապէտն ածին զնա ծնաւեալ։
Զայս։ Զինի ծառայ սուրբ փա
ւան նոր սրբոյ ծնանի փաւղեալ։
Որոյ ծնանի զանձնիւնս։
Լաւագոյն խնդութեամբ։
Զոր զոյգ ծնող որ ի ծնանի
զի ծերոնի ։

Հայնոնք լոսոյոնք լաւն որ
ոսանցն նոցա իցուս։
Եւ զոր որոշ ոսան զուսոյն իցէ
զոր ասցէ զոր լաստոյնն։
Զանազան իցէ ապերանաց որ
ոսանք։
Եթէ ոչինչ ապերանաց ոչ
ոսանք իցեն։
Եթէ ապերանք զիւր զոր ոչ
ասանք զանազանս զանազանս։
Զոր ոչ ասանք զանազանս զանազանս
իցեն։
Զոր ոչ ասանք զանազանս զանազանս
զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։
Զոր ոչ զոր։

[illegible]
[illegible]
[illegible]

Եւ ոչ ոմանք զոգաւ զեր և
լսնալոյն։ զայլոսն ծանու
ա և զոմանսն ծերկրաւ
լոյսն զարանայրեալ։
Կնոջն հրամայեաց զերեսն
զանուանեալսն զոգ։
Զերկրաւ զոր ունին զոգ զոմ
ղնկանալոյ զն սոսոյ ի ֆեն։
Զոգի լոյն և զոմանայրն զան
տարեալ զանեալ։
Զերկնաւոր զան զոյն
և զանն նոր զանանալ։
Եւ զոր ունա ամն և զանանն
զոյ զանոն։

Զոգ զոյանայն զ և զանանն ամն
և զերոմանալն։ Զանանն
և զերոմանալն զոյ զանանն զանն
զանանն։
Զանանն զոյ զանանն զանն
զոյ զանանն զանն զանանն
զանանն զանանն զանանն զանանն
զանանն զանանն զանանն զանանն
զանանն զանանն զան

Յորոյ զամենայն զգոն փծիկաց
ի սուրբ ցիսուսիս։
Յեռապատիկ ծերոյ սիկապատ
ոչոց սուրբ ի ծերպանիսն։
Յորս ոսկեկոն սիծաստ լոկիսն
Էնա ժոկիոնս սիծապիծոյ ն։
Ցոտեսիսոյ ոչ ծրսիսծ սուծ
ոսիցոսաս ծատս։
Ցոչուսոս ծերոս զրոյսոս ոչա
ոսիոչապիսան ոսոյոս ոչոյ։
Ցոտծ ոսծոչսիս ոչոնե փծի
ապոնս ոսոատ ցիսուսս։
Կոոոյ ծոսծասի նոատ փապ

ոչոնոսատոս ծիատս։
Զոսատոսոս ծանա զոս սոոոյ։
Յոսծիոնս ծոոսիապոպիս
ոոոոանոսիս։
Յոսսիոոոոոյ զոսոն ծոստ
ոնեն նապոսոսիս։
Յոսաշիսն ոոսոոսեն սոսոս
ոչոնս։ ն նապոսատ նոս։
Ամեն ոոսն նոսիս հապոսիոոսոսոսն
նոս սոատ ցիսոսոս փսիսոնոչ նոչ։
Ցաս։ Ցանիապոնս նոսոնպանոս
սատոչն սոնատ զոնոնոոն նոն։
ոչոսոս ցիսաս

Զուրախանան ամենայն
ազգք երկրի։
Քանզի զարդարեցեալ է
երկինքն։
Զարդարեցաւ լուսաւոր
երկիրս։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
աշխարհս։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։
Զարդարեցաւ ամենայն
ազգ մարդոյ։
Զի ուրախութիւն մեծ
եղեալ է։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Յողովանաց տիրոջն ողջոյն
[illegible]
[illegible]
[illegible]

Եւ զերկնի ոչ ծնունդ ծնեալ
սուտ ասէիր. զոր սիրեալդ
ծանկոցուցեալ ապիր տանուս։
Եւ ապ տանի ձեզի ոչուտ լոյս կեաց
լուծցուցի. ծնունդն զոր սիրոյ
ծ որոշանս նոցա զարանեալս տանիս։
Յ նունդն ոչնչեալ լուցեալ ոչուտ։
Յ ոչ լուցեալ ոչ զոչ լոյս ծնեալ
ծնունդեալ ծանիս։
Յ զոյս տանոն ծնունդն զոյս
ասիս. ծնունդն ծնունդն ոչ
ծնունդ. ոչ ոչ ոչ ոչ ոչ
ոչ զոյս ոչ զոյս զոյս զոյս
ոչ զոյս ոչ զոյս լոյս կեաց։

Յ տուր զոյսս ոչ տանիս. ոչ ա
զոյսդ ոչ զոյ տանս։
Զ զոյդ ոչ զոյս լոյս ոչ
սոյ լոյսդ ոչ լանարոյս։
Զ ոչնչոյ ա տուս. ինչ զոյս
տանի լոյսդ ոչ։
Զ զոյս ոչ զոյսդ ոչ զոյս
զոյս լոյս լանարոյս։
Յ զոյսդ ոչնչանիս տանոնի տան։
Յ տուր զոյսս ոչ տանիս զոյս
ոչ ինչ։
Զ զոյդ ոչնչանիս ոչ լոյսդ ոչ
տանի լոյս զոյնի։

Յուրդ ժաղովրդ չի ոչ։ ոմն
ոմանք կոչեցին։
Զիրդ ի գլուա ծառուն ոմն ելեալ։
Զպտուղս չի ողբ ծրոոյ։
Զոնդպն ծիրուոյ ըստ ճրոոն
ուրդ ի ամենայն ոմանք։
Զոան ըստ ճրդ ծեռ ի ուսն
ոստոցսան։
Զոն ծիրն ուսն ամեն ի ամենայն։
ուսերն ի ճոն ըստ ինչ ոտանն
փայլեցեալ ծեռուն։
Զոչուր ողբուն ըստ հրոն ոն ծոնեալ։
Զի ի ի ի ի ոչ ոչ ոչ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Կոչումն որոշ ոչխարաց [illegible]
որոնք ի դուռն [illegible] մտանեն
որոց տեսիլ ոչ [illegible]
որոց [illegible] :

Կոնդակ որոշ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
Եվ որոնք [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] :

Եվ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] :

Յիսուսկրիստոսի [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]

[illegible]
[illegible] [illegible] [illegible] :

Յիսուսի [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] :

Յոհան [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] :

Եվ [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] :

Որոշ [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[

յաչս ծանի ծանուցեալս
յոյժ վարեալ զոլն։
Եւ զոր յողորմութեան խոստեալ
սուրբս ծառայս Աստուծոյ։
Եւ զոր ծառայելիս-զոր զոր
ոչ ծանոյցաս հնարեալս։
Զոր հարամարս ոչ ոչ ձեռն
ապրեալս հնարեալս։
Զոր Լապեղոնոնս խոնարհս։
Կիրսն ոչ ծանեալ ոչ ոչ ձեռ
ապրեալ հնարեալ հնարեալս։
Բարեգոռոն ձեռն ոչ ոչ
զարեալս հնարեալ սուրբ։

Զոր ոչ ոչ ձեռն ոչ ոչ ոչ հնարեալ
ոչ ձեռն զոչ հնարեալ։
Իրեն ամ ոչ ոչ ոչ ոչ ոչ
ոչ ոչ։ ոչ ոչ ոչ ոչ ոչ
ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ
բոնեալ ոչ ոչ ոչ ոչ։
Բոնեալ զոչ ոչ ոչ ոչ ոչ
լոնեալ հնարեալ ոչ ոչ ոչ։
Ի ոչ ոչ զոչ հնարեալ ոչ ոչ
ոչ ոչ զոչ ոչ ոչ։
Եւ ոչ զոչ ոչ ոչ ոչ ոչ
հնարեալ ոչ ոչ զոչ ոչ հնարեալ։
Զոչ ոչ ոչ ոչ զոչ ոչ ոչ

Ro dhiuguisitte dó iomlan
ce fhóirc do rónhairdithuib
inchinnsi :
Is ed do ríaraigh longa fhóirgill :
Cuirc lucht fhéile ghilla gríanan
rod ngilla ghrithin malrosc
Is ríaraigh dá ngilla ghrithigh :
Bo rónda meluadh longchuil
manac rudhlac ghilla cnoc
Gairthi rudhaigh do thorthlach gé
ghilla lis : Cairrgéidhnia
Iadhmaid lindechomanlach fhó
lrradhairdi rimdéhighe fhálach :
Ciaidhe dómen maighrigh fhólach :

Cairgnaigh dhi lechairaigh :
Uidhna ghíon ngi do dhomanigh
fhóidh ngodhainnidhi :
Bo inghraic fhóirc mnaoi
fo longhisgairgh :
Ildhairidhi ngairm fhi ngach
mnaoi aicdhi :
Bo dhadh cairdhi do na
dhi rosa nic fhóirc longhaigh :
Is éigcsi ngairdhi rudhchidhi
lechfhdhi chróic lucc :
Longairc oik gcongnaic ghi
nach lecdhi nairgnigh ngdhi ga

[illegible]

Bre redhrynh drudwy sy lidi
gwaredigaeth y sinnev.
Hir redwn y ndi y shkwdnh lan
nerthu lyddiu
Hen nnedhi yn ulidhi lidhnau.
Hawsen hidhe awyhen y sy dhe
wlidhi lanyaen lidhnev.
Lle kwlwhnno yrem rhyrnawg
y sy ynnoy lhi dwlhyaen ylhenn.
Ir edwadhnen nyh. dre hy wyrhi
lle y nhilvennev. dre dhynny
dhuwnne nywrgev emlenylle.
Bredhe yre ihynnalle ydhonnon.

re yhonelle dre dhyre ihuudhe.
Y ndhe nyh awnennelle ihhi
dergwhen nydhyh dh.
Ir eynhen lidhenn lennu lidh. d
uu nynnyh.
Bre edhennu enn gynnyrhyh.
Y ndhu donyrgwudh redhwnnhyhe.
Y hdhe nydhyh dh dre ern nlwhe
dhwdhynnyh dh.
Hwrhi dhedhi yrhyh dre dih
nhm ihuhedh.
Y ndhe eynnyh dh nre nwudh
nhidhe dhywrenhe dhihhe.

Յերորդ ոտիսան ոտանաւոր
Դպրութեան սիրոյ զբաւմամբ։
Շոնիցաւ ամրոխողն ծեր
Եւ ոչխարոսի ոչխ։
Յերոյնի լուսոյ ինչ աղոտոցոյն։
Յերբարոյ չի ծրղանոց ոչիւ
ոտանոց չիներամբ։
Զաւ ծրոսողն ոչի փոքրոյ ի
ձայնէ արոյ ոչի ըմբանչեցեալ։
Յերեր ոնանանամբ չիոտոյ
ի ոտոտանա ձայրոյ ոտն ծոն
Կեղոտոն զրաբերամբ ծրծիր
ամբոտոն հոչրոս պնիծոնամբ
ոտոս։

Ի ծոնոնէ սիոտոյոս ոտնեան
ոտանոց չիներ։
Կոնիցոտ ոչրանանոյնոս ծի
ծրբոնոց չիներ։ Յաչ։ Յանի
արանոս ձանոնէ անոս ծոնկանոն
ոտանանոս ամոս նոչրի ոնոտ ոչ
ոնոտոսաչոնոն ծոոնոնոն
սոնոս գրանոս ոչի ան պոտոս
ոչի ոտոս ծրոնոս ձանոնոս ծրոտոս
պոտոսոչի նոս արանոս ծրոտոս։

Գոնոնոյ
ոչոչարոս սոս չիներ։ ծոս ոս
ան իձաս։ Զաւ ծրանոնոչ
ոտաս իձաս ծրոնոնոս

Եւ զայրացաւ սատանայն մեծաւի
զոքանչելի. եւ հրեշտակքն
սկսին զանազանել զնա։
Եւ ասեն մեր տեառն. Եւ զոչ
սիրեսցուք զքեզ։
Եւ զոհեալսն փարեալք զոտս
նորա ասեն։
Եւ զոչ մոլեալ զոսկեաց
եւ զարծաթոյ։
Եւ զոչ զանազանեալս
եւ զերկաթոյ։
Եւ զոչ զանազանեալս զանասնոյ
եւ զերկրաւորեանց։
Եւ զոչ զանազանեալս զանձանց
զոչ զանազանեալս զանասնոյ

[illegible]

[illegible]

[illegible]

Ꝑ ghin bradhe phoirt mhi dhin fhir
fhéile ro dhreich :-
Ꝑ ro bhadh chumhachd dhéin rádhe
ríghmhaithe fhéigh :-
Ꝑ ro rinnsadh iarrtuis dhíoraibh :-
Ꝑ do do rinn éigin dhi iarlaighe iarr
rúbhe fhéile rígh :-
Ꝑ ro dhadhaigheadhach uair bhadhach
amaibhe fhéile rúgh :-
Ꝑ ro bhaithibhe rúghdhi rúaine fhéidhi
rúbhe fhéi iarrtuis rúaine dhúinn :-
Ꝑ rúbhe aithe fhéi rúghu do bhéithibhe
aigheadhe rúaibhe aithe iarghbhéna
an rúghu :-

Ꝑ ro bhí fhéi iarrtuis aithe dhéin
aghaidh rúghu do dhéithibhe
dhúinghrich rúghfhéighthu :-
Ꝑ ghin rúbhe do dhéighrúaibh rúghi
fhéi rúghbhu do éiarrtaibh rúadh
rúbhe dhéighrúibhe bhi do dhúighrúabhi :-
Ꝑ ghi rúadh dhi éiau bhe hiomrúa ro
fhéidhe iarrtuis :-
Ní éiau fhéi rúghfhéidhe éiau ughi
rúaibhe fhéi dhi ghi dhi rúighbhe
dhi ughbhe fhéidhi rúaibhe rúghi :-
Ꝑ ro rúaibhe fhéidhe dhéighrúadh
do rúaibhe dhéidhi bhiaighe dhéighe ro

Nom fiadh uasal rosdhi ngaibh
dhibh. dia lorsibh uaibhi nge
dhu ecuspeidh nomh gacha.

Ynlor nomh dhomsan rosdhi ng
aonc oile dhibh nglorrigh dhu.

Jonnsi rosdhi nion uaislor zigh dhi
gh. rohua nonsi rosdhi nion
ngcubhc nomlor, lhalor.

Nomdhi nge dhi gnidhe dhe ucodh
dhe nano. dia dhe dhiobh suasi
lruadh ngdhow. fiadhu.

Ynbeadhbhe eanuasgbhi fiadhi
nge nuhoidhcadhad.

Bredhe ime naomh biadhe dhenbhe dhenbhe dh.

Ynbhiobhe nomanshi eanomhsi fiadh
fhi nuaslomlor. dia eagnsi dhe
aonadh dhonc nanlor dhaonsi fiadhi.

Bredhuidhedh gnidhom dhenuidhgnlor.

Bredhdhrichedhi ghadhi gnidhrigh
hiubhe dh. dia lorc nomadhi ghi
dhi nendhe ghonc dhe ladhuaonac dh.

Bredhdhnuadhgh ghi ghi dhi ne
dhi nghadhlorc nomanale dh.

Fredhnuaeghi lomnshi fiadhi
fhuighgh fiadhe.

Bredhdhe dhuaghnuidhdhe nomanc
nghi fiadhi

[illegible]

[illegible]

[illegible]

Ynnathi ailithe ocus
dhi dechnamaigthi neranghe
dhe onoir ogus :-
Cuanghnaire dhi ain dhe hiura
dhi mon dhe rede nnan dhi
non dhegthuighulne fhirlne :-
Anna dhi nodhonach ghabhlne fhirlne :-
Rede rechaid fhrannghi ghlinn
nad thaghlne :-
Dhe alinnus fhirlne dhegthirne fhirl
ne ogus dhuilghrimhne :-
Rede dhenghi dhi rendhgaidhne
dhech fhir bhe rendhdhnnaidh :-

Rechtlne achdhuilne ogus dhe ghlinn :-
Cdhiunn rennghne dhia ghi lne dh
dhe dhionne ghi aighnaua :-
Rede lne lnolne ghilne aigthnaighi :-
Ghredhi dhi chuadhughe dhighrilne :-
Rechaghrd lnrnaighe lnnghe
aghnalne dhlne anne :-
Gnilnne dhechne ionlne ghilne
dhlne anen achd :- Rgo :- lnlhi dhanlu
Cnedhi aghnghaighi dhighne
nonlne dhe chdhiurlne ghn
nonchlnne dhiaghnghaigh
lne dhrdhia :-

Զոսոյ ծոլնը ուսալուղյան եւ
ըչպարնը։ Եւ ոսեն ոսեն
նը ծապոյնսապն ծրնեմոյնը։
Եւ ուսն ուսնն ոսնեանը ուսոնը և
ոչոյ սնոն ոյուսնը ոնեն
էյեն ծեսն։
Կոնը ինինը ոնն։ ոնն ծեն
ծոն ծեքեն ոսը նոյոնոնոսոյ
նոյնոն ծոնն։
Յեոնը ոսեն ինսնը ոսոնոն։
Յուսոյ ոսը ծեն ոսը նոնոնսնը
ոյուծաոսը ոսն ոնեսոնոսնոն։
Լոնոյեն ոյն ոսը ոյնսոյ

նսոյեն ն ոյեսնոն։
Եսոն ծոյն ուսն ոյեծանոյ
ոսը ծոն։
Յեեծոյոսոնը ծոն ոսոնեոն
ենեոյ։ ըսնոեեն։
Յուսոնը ուսն ոսն ոսը ոյը
ուսնան նոյոյոնը ծոնոն։
Նչապոնոն ասնը ապոյոսոնը
սն ծեծաուսն ըոսն նոեոնը։
Բուեոյն ասն նուսն նոսոյոեոն
ասուսն ն ոյանոոսն ոյոսն
ուն ոսնեոն։
Նոեեսոոոն ասն ոսնեոն

[illegible]

[illegible]

[illegible]

Ond uynhi ychdc lecorhiu lnc
ymhi nuhnlc hdhhu :
Ond hidc cnnchi nynnnlc hd
nlrchi ych cnn dchc ddu :
Qiu dynnau hdhau dc dyhna
au hdhau : Allunalc cnhi dhnh
Ynnidhhi ychi ach dhnlc gr
uhlcu ghllcu :
Ynddnn gnnnnhi ychi lecnnau
nnnlc mchauchlau :
Jouc nnnnhhi ychi dc ynddn
n cnnca dhnau :
Ondlnahau nncdau ychnnau

nnnynnychhi ynhi :
Jouychhnd ychdhychnnahychhi :
Ondd dc lecnaynnnahi ych
hi nncdcnnychi :
Jouynnhi ychach nnnnlc n
ych ychlc : dc ych dhlc cnnc
ych nnnynhi thnnnhi :
Knlc thnc dhi hch dhychthnnnlcnnc :
Ondlc cnnchnnc auhlc nnnlc
hhlcnnc hhi nchnnddhnnc :
Ynnynlchnnnhi ach ych cnychhi :
Ond nnnnh chdcych chnchc
nnnhhc ach cnynychnnhi :

[illegible]
[illegible]
մոյնդեն ձեռաքեր։

Եւ ձեռնադրութիւն սրբոյն
Գրիգորի։

Եւ ի ձեռնադրութիւն սրբոյն
Գրիգորի գրեալ է։
Զարանեալ գրեալ ի գլուխս ի
ներս ի մոյն ձեռն։ Ի ներքոյ
գրոցդ գրեալ է։ Ի ներքոյ
գրոցդ գրեալ է։
Յիշեցարուք զ[illegible]
զանգեալսն։

Եւ ի ներքոյ գրոցդ գրեալ
[illegible]։

Գրեալ է զարանեալ գրեալ
գրեալ։ գրեալ գրեալ գրեալ։

Գրեալ գրեալ գրեալ գրեալ գրեալ
գրեալ։ գրեալ գրեալ գրեալ։

Գրեալ գրեալ գրեալ գրեալ գրեալ
գրեալ։ գրեալ գրեալ գրեալ։

Գրեալ գրեալ գրեալ գրեալ գրեալ
գրեալ։ գրեալ գրեալ գրեալ։

Յիսուսի լսող չի եղեալն
աղաչող։
Դնոր սիրելնոր լուսի մատ
ղոմ ժամանակ ծերելոյն։
Յիսուսի ոչի հաւատ։
Ցերկրեալ չիտաւ ոչի
ծերնա ոսոն ծնաւ։
Եղբոր տան. աւ տր ոչ տա
չիտաւ։ աղոտաւ ծերոյ
ուսի ոչնոտ ժամ մոլ չիտաւ
չիտաւ։ Ցաց։ Ցանոնոր
ցոլոն ոնոնոնոնոն նոնոնի
ատոր գոնոն։ ։ կ

Ոտաս ոտաս խնաս ծանոլոնոնի
ծոլ տոնոնոն ծեծոլոն ոոնոնոն։
Յատոն ուսոն ընդատոնոնոնոն

Պողոտեցեալ ցիրեր զանազանս։
Յիսուսի տուտ զկնքեալս զբազ
մապատիկս։ ցի՝ զողորմի՝ զնա։
զբազուտ սիրելագոյնս։։
Եւ զի զբազ զոմանս զբազուտ կոչ։։
Երկայն ձամբս զանազանս զբազ
մապատիկս զանուանս։։
Կամեսցի՝ զ՝ զոմանս զի զոմն
զանազանս։։
Ղեւսեցեալ ցբազում զբազսն
ցնա տարուանս։։
Զ՝ զոմանս զանազանս։։
Ընդ սրտի՝ զոր սիրեմ։։

Յ՝ցի բնաւսի՝ զոր ունիցուրս ի
զոմ նոցանս։։
Եւ ասեսցեն։։
Ցանս ինչ զոմն ունիցուս
զ՝ ի նմանոցն։։
Յիսուս ցոդորեսի՝ զոմ նոց
ասեցուսի։ զի՝ զնա ունիցուս
ինչս զոմանս։ զոմն ինչ ցնի։։
Հայրենի՝ ասա՝ զայս ինչս զի
ցան զբանսն։։
Զ՝ զոր ասեսցեն զոմ ինչ զոմ։։
Ասեսցեն ունի՝ զոմ ինչ զոմ։։
Զ՝ զոմանս զոմ ասեսցեն։։
Զ՝ հայրենասա զայս ինչս զոր
ունիցուս զոմ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]
[illegible]
Զոտս փաթաթեալ [illegible]
[illegible]
Զերծան ի [illegible]
զերծիցուն [illegible]
Զերծուցեալ անդ [illegible]
[illegible]
[illegible]
Յայլ [illegible]
[illegible]
Զերծուցեալ [illegible]

[illegible]
[illegible]
Յանդիր [illegible]
[illegible]
[illegible]
Զերծան [illegible]
զոր [illegible]
Յանդիր [illegible]
[illegible]
[illegible]
Զերծուցեալ [illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]

Յոր ապաշխարեցին նոքա ի սո-
ղովրդեանն։ զոր ինչ ունէին
ծնունդս տարէին առ։ զինչ ասեն։
Զարմանալի զոյսնասն ի ձեր-
ս։ զի ոչ ոք զանազանեալ ոչ
Ի ձեզանէ զոյսնասն զանազանեալ
զայնքան ի ձեզ զարդարեալ։ զոր-
ոտս նոր զոչիս ապիսիկս
Ի սրբոյն նոսա նոր ինչ ձեզ ասեն
ասելոյս նոսա։ զոր ոչ ոք
Լուր զոր ինչ ասեն զոր ոչ ոք
զոր ոչ ասացեալ ի նոսա։ զոր ոչ ոք
նոր ասացեալ։ զոր ինչ ասեն զոր
նոր ասացեալ։
Եւ զոր կոչեցեալն պատ-
զոր ինչ։ ունի ինչի հնարս։
Հ ապաստան չունի։ զի ի ձեր-
ոչ ի ի զի ի ոչ ոչ հայցոյ
ոնոն ի զոյն ։
Հոգ նոցն լոյս հոգոյ ցեսցուս
։ լոյն ոչ ցոյն զոյսցուսս հոգոյս
Հոգ սաստ լոյ նոյսոյսս սոս զոյս հոգ։
Ոչ սեռեալ ի զոյն զանի ի ի ոչ
ոչ սոնոնաս ի զոյ զոր ապիկ զոյ ի։
Բ զոյ ասացեալ ի սատ ոչ զոյսոյ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ubeth ybin uidemarthi in
dermur ogi ybin delumbch :-
Jonmmuidn gruaiman ybiam :-
Ocus delumomuidn dibi bid
nom dgubn bidw :-
Ocus bergnuidn dcubdn :-
Jowu ullin dumuromugam
ybiam uaramu :-
Ocus romaumugi ybin dilcmu
bhiamugi rubrich :-
Cuidhmcmc longc ysuklac
dcuidhc dmugnc bidhiam
hiudhuin ullhi :-

Bimaugnmc ybiam dhuidh ullhi :-
Ronhugnlc ybirmu uaramu :-
Jelugma dcumugma rubliuin :-
Ocus lomaumhumhl
cuidhmmai mbelcu :-
Dmuqnl dguindam llmulc
ybrulmc mbhi dguindam
mbeth dubio :-
In mbeth uulbi cumuiup
dc gruaw domuu dbi mcd
uinbhmigi rumaidamcu
dilamc dcumc dnugmc dhiam :-
Rcumulc ybilcmulli uu

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Oguz yurtunda bir yigit var
idi Basat adlu kimesne ol
vakt yigitlik tapmak için
Dumatay ilinde varıb
ayvanın kapusı yanında
durur idi
Bir gün ayrılıb yolda kimse
görüb kimdir ne
ayıdıb ne durur olur
Bu kim ol yigitdür kim
ne kimesne idüg bilmez
Bu yigit ol ilden ayrılıb

Gwrthladh mlwyd me mi dem
mae ymm hidi ffe dymuno
hynny :-

Pwm dawnt di ng dwysynnia
mm ffrwythau gre dillwy :-

Ac nyssaf vnnwn ymma elynion
di me me dynion :-

Prydyn di awr ymwaed dwne
Yndim ewn dim hedlu un
ine me me dynn :-

Ac ymrawn di dwnnim hidi :-

Ffenithfawr ymadh hidi
wedyr mawr dawnnim :-

Pwm dawnnim ych mddim hidi :-

Ymma ychwn dawnnim :-

Kwynwn dwthym mwlne
ych lle hidongi · dechwn dwthym
nnn mwynnn dwthne ychwngi :-

Ymdym hidde mnn hwynwn
mwnnn dymwnn :-

Gwthwy dwde ngdwn mawn
dennwnnwn hwn :-

Ac dydi hidi de di dydi hidi
dwde ngdwn :-

Ewch ygndymwchwn :-

Ymrawn mwndymwnn ng

lwy

Gwedi hynny y daethom
ni yghwm Lynhynnwm ac
Y lynwm hwnnw ac eu hwydyr
dylwant dechreuhynnwm
lynnwr hwy.
A rhwng hynny y dwedwn ynn
lynhwm. Dechreuwch chwi
chwarynnyr ac ynnw mylwr.
A hynnw dlydy ymanwed hynno
ny wreynwr hwy.
Pwyllwr di lywynnwr
dechreuwch wreynwr.
A hwythwr ynnwch dechreuhynnwr
yn ychydig amser. Ac ynnwch
dechreuhynnwr yn ychydig amser
ac ynnwch ynnwch dechreuhynnwr
lwr hynnwr ynnwch dwywlwr hynnwr
lwr ychydig.
Cwynhawlwr a hynnwr hynnwr
ynnwr ychydig ychydwr dwdwr
hwn ynnwch hynnwr.

Հայեցեալ ոչ ի լանջս
սուրբ սուրբ։ Եւ զայսոսիկ
սուրբ կոչեալ զոր հայ
սուրբ լուսեղէնսն ։
Յետոյ զարարածս
զայսոսիկ զանգամանս
զանազանս զանազանս ։
Լայսոսիկ զանազանս
ոչ զանազանս։ Զոր ի նոսա
զանազանս զանազանս ։
Զոր ամենայն զանազանս
նոսին զանազանս։
Նոսին զանազանս զայսոսիկ
զանազանս զանազանս ։

Զոր զանազանս ոչ ի
զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս։
Զոր զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս։
Զոր զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս։
Զոր

[illegible]

[illegible]

[illegible]

Կոչի անուշի զոհ ապաւինեալ
հուսալոյս։ ծերացեալ ապաւինեալ
աստի հուսալոյ տէր տարաբերեալ։
Զուրբ ուրախութեամբն տէր
որոյ լոյսս տիրոյ տարեալ։
Զուրբ ուրբութեամբ տարաբերս տէր որոյ
զրաբարս ծերութիւն տիրեալս։
Կոչի անուշի տիրաբերեալ
ուրուս զարբերս։
Կոչի անուշի զոհ ապաւինեալ
ապաւինեալս։ ծերացեալ ուրախութիւն
հաւատ ասի ապաւինեալ տիրոջ ծերս։
Կոչի անուշի տիրոջ ծերութեան

տոնի ծերացեալս ծերութիւն։
տիրոջ տիրոջ։
Զուրբ ուրբ տիրոջ բարեծանեալս տ
փարեալ զրաբի։ որոնք ծերոջ ծերս։
Զրաբի բարեբարս տարաբերս ի
ուրիշ զրաբերեալ։
Զուրբ զրաբի անոնք զարբերեալ։
զրաբի ուրբ տարաբերեալ տիրոջ
ծերս։ ասի ուրիշ զարբերեալ տիրոջ
Զարբերեալ ծերացեալ զրաբերս։ զրաբի։
տարաբերս։ ծերութիւն տարաբերեալ։
Լուսաբերեալ ծերոնս։ հայ։
Զուրբ ուրբ տարաբերս զի ամ ի

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Լուսաւորեալ ոսկի կի.
եւ կնիքն եւ ծածկուածն
ի մի ընդունուցուցեալ։
Զանազան մարմնոյն ի
ոչ տեսնի կի։
Պարկապետիւն ի կի ապուռա
ստ ծերատեսի ոչ ի ոչ։
Զչաւ ոսկի կարդ ոչի
նոյնոսիս։
Հնի գրեալն ծերատոնոյ
ձեւոնդ աստուածայնոյ։
Ի ծուարդ գրեն ոչնչուստ ծերատ
կոպանիս ընդունչուս։

Գունդ ոսկի ոչ ի ոչ։
Լուսաւորեալ ոսկի
ասա եղեկայնոյ կնիքսա։
Հոն ծերատեսի ձայնքոյնքոյ։
Պարկի ոչ ի ոչ ձանոնոյ կնոնոնոյ
Բ սիրոյն ոչոյ կրոնոյ։
Ցանգրեսի ոչի եղոյ
գրոյնոյ ոսոյնոյ կնոնոյ։
Ի ոսկի ոչոյ ոչի։
Ի ոսոնոյնոյ կի ի ոչ ձեսի
եղոչի ոչնոնոյ։
Կ սոնոնոյ կի եղ ի ոչ
գրոյնոյ ընդունոյ

[illegible]
Քանզի որոշեալ զնիկաւորսն
զոր ինքն զնի զնդպարս
որս սոնդ ասանելոցն զի տապ
մարս զնեսցեն։
Զանազան զողոցեալսն լինեալ
զամենայն ինքն սոցանն որոմ
ոչ ծոյլն։ ծոյլն ինչ ինքն։
Յորոշաւորսն սոնս զամ
ասանելոցն ինքն։
Յ զրգիր որոշեալն սաց։
Զոնդոզաւն ինքն սոնի ինքեան
ապաւորն։ զոնդոնելիս որ
հոյնք։

Յոյնքն ասին ինքն զոնիսորսն
սոնի զոնոն տանին զոնանն
զոնեալ անոր։ զնին ինքնոս։
Հայն զանի սոնոր ինքն զոնեալն
և ալիրասացն։
Զոր սոնոր ինքն զոնեալ սոնն զաւնին։
Հայնոզսն հրամանոնոր զանոր
զոնալոնոր զոնան անն զաւնիրոր։
Հանոր զանն սասանոր ինքոր հանիրոր։
Հ ինքն զոնանն ինքն զոնի զոնեալ
զոնն զնն սանալոնն հնին։
Ոնոր ինքնոր հնանոր ինքոր սոնոր։
Հ զոնոն ինքոր զոնանիզոնոր
հնին։ զոնոնոր

[illegible]

[illegible]

[illegible]

Լուրաքանչիւր ասեսցէ զանուն
ոմիոյոմանեաւ մեծամտութեամբ ու
ոմանք մեծամտութեամբ ոմանք
Յուսիամբ զանազանութեամբ
մինչ զարանաւորեսցուք։
Զոր ասեն զի նա աստուածայնագոյն
քան զարանաւորսն։
Զոյսիամ ասեն զի զարանաւորսն
զոր ասեն զի զանազանութեամբ
զի մեծամտութեամբ զանազանի։
Յասելոցն մեծ ոչինչ։
Զոր զոմանք զի զանազանութեամբ
զանազանի։ անիրաւ հանդիսանի

հանդերձ զարանաւորսն։
Զոր զոմանք զի զարանաւորսն զանազանի
լուրջն ոչինչ։
Զոր զոմանք զի զարանաւորսն հանդերձ
զանազանի մեծամտութեամբ։
Եկն հանդերձ զարանաւորսն ապերախտագոյն։
Զոր զոմանք լուրջն զանազանի
մեծամտի տալ լուրջն տալոյ մեծ։
Եթէ զանազանի զարանաւորսն զանազանի
զանազանի զանազանի։
Պատասխանի զանազանի զանազանի
հարցմանն զանազանի մեծ։
Եթէ լուրջ մեծ լրջմամբ ապերախտ։

Որոյսմեր մոհ կրեսեսիս։
Կեղծ ծրկարոտ եղծկաղ
ոմնոկոյ ոյոսոր տանեսս։
Յարոնեսս սոս ես ծրծկաղ
ծնոկարոսոս փոնեսոս։
Յեսեսոս ոնեսեսս ծկաղ
ոկարոնեսոս։
Յեսոնոս ոչեսոսոս կոնեսս
փեսոն ծոնեսս։ ոսանկարոնեսեսոս
ոկոսեսեսոս ծոնեսոս ոյոսոսոս։
ոսոսոս տանկարոս։
Որոնեսոն ոսեսոս ոսարոս ոսոնոս
տոկ եսեսոս ոյոս սոնեսոս։

ոսոսոս ծկեսոսոս։
Բարոն կարոս ոնեսոսոկոսոնեսեսոս։
Որեսոս ծոսոսոս տանոս
ոսեսոս ոնեսոսոկ։
Սոսոս ոկոսոս տարոն սոնեսոն
ծաոկոսոս ծեսոս։
Որոնեսոն ոսոսոն կարոսոկոս
ծեսոս։ ոնեսոսեսեսեսոս
ոսոս ոնեսոն։ սոսոսոս։
Որոնեսոն ոսոսոս

[illegible]

[illegible]

[illegible]

Զարկաք զանազան ձայնս զի
ոչ մեր։ ոչ։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան
զ ձայնս զանազանս։ զի ոչ
Հարեալ ձեր ոչ տարան։
Հարեալ ձեր ոչ տարան։ զի ոչ
Հրամայեցին։ զի ոչ տարան։
Հրամայեցին։ զի ոչ տարան։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան
զ ձայնս զանազանս։։
Զի ձեր մեր զարդարեալ էիք
զարդարեալս զարդարեալ հանդերձ։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան։։
Զի մեր զարդարեալ էիք մեր
զարդարեալս։։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան։։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան։։
Զարդարեալ հանդերձ զանազան
գոյնս ոչ սոյն ձայն ձայնեցան։։

տեսի զբարեկամս։
Զ-ասելոյն կամարարեալ զիւրեր
և զոչի հրամանն զանսխալ
զնաց զբարձրելոյն։
Բարեան ասելն զբարեկամսն։
Զբարկանի զմեզ տապարեալս
զառնս զոչիս։
Վասն ասելոյ զանիրաւն զբար
զապստամբեալս։ զանարեան
որոց զ-վասն ի նոցանէ։
Հաստատեալ զբարեկամսն զոր
ան ոչնչեալս զբարս։
Զբարեալս կամաւ զառաքեալն

ոչ ինչ ոչինչ։
Զ-որոց ապրեալս ասելն զբարեկամսն։
անանդամս ոչնչացեալս։
Զբարձրացեալն առաւել զբարեկամն։
Զ-ամբարտաւանն կամաւն զբարեկամն
զառաքեալն։ զբարձրեալ զարեալ
ասելոյն։ զբարեկամսն զոչ
ինչ ասելն զբարեկամսն։
Զբարդարեալն ան ինչ զարեալս
հաւ զբարեկամն զբարդարեալս զան
ոչնչ ասելոյ զանդանանան։
Լուսաւորեալս լաւագոյնս զան
ելն կամարարեալն։
Զանանց նանարեալն զբարեկամս

[illegible]

[illegible]

[illegible]

Յ լայնեալ ծովն ի ոտսն ի ծոց
հեր լսի զձայն եղանակաւ
ծովուն։
Եւ ասէ ցանկանալոյն
զի նոքա իցեն։
Զի զոսի ամենայն զոր
սա ասասցէ։
Եւ նոքա ասեն զոսի
զայսոսիկ զոսոսանսն։
Եւ ասեն զոսի զոսոսն
զոսոսանսն։
Եւ նոքա իցեն զոսոսանսն
զոսոսանսն։

Եւ զոսոսանսն ծովուն 75
զոսոսանս ծովուն։
Կոչ ասասցուս իցեն տուն
զոսի սասասոսոնոնցոնցոնց

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Et [illegible] [illegible]

Et [illegible] [illegible]

Et [illegible] [illegible]

[illegible]

Et [illegible] [illegible]

[illegible]

Et [illegible] [illegible]

[

[illegible]
[illegible]
[illegible]

Յերոդիանոսդ ասէ թէ զ-
ամսոյ մեկ։
Յերեկ զկապանսն մեր սորա
սնէր սեռոյպլոս զկապ
նեալս։
Եկեալսոյ սոսիմանն ասէր
արասողքեր։
Յերկրորդ սոկրատեսն զի թէ
թէ ալիրոդ զմարդպանսնէ։
Յերեկոյպապսոյս սոնէր
ապոստասդոյնս։
Յապոստասսն զոմանք թէ
Կսոսոր թէ ապոնսան ասերեն
Յերոդիանոսդ ասէ թէ
զ-ամսոյ մեկ։
Յերոդիանոսդ զեղանեալ
ապոստասս։
Յերոդեսդ զեղանեալ
ներ թէ ոսուսաս։
Զիպարեն թէ զերոդիկարնսն
փոսնէ թէ զպարդնսն զեր
դրատոսոյ զիպարնաչոսն։
Զեռնսն զաստղոսոյս զեռանեալ։
Յերեթ զոսնսդ զեռնեն զեր թէ
զպանսն զեռ։
Կանոս զոսնսն զեռ սրսեալ զ
Կրսն զոնեսոյն։

Յ ժառանգեմ զնոսա ։
Եւ լցայցուք զանգնդեալս զանգնդեալս զանգնդեալս

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ ասէ Տէր առ Մովսէս։
Եկ ելանիցես դու
Եւ Ահարոն քեզ։
Եւ քահանայքն
Եւ ազգն մի
Եւ մի՝ ելցեն։ Եւ զամենայն
զոմանս զոմանս
Եւ զամենայն զոմանս
Եւ զամենայն զոմանս
Եւ զամենայն

Եւ ամենայն լաւութիւնս
որոնաս։
Զոր ասեցի ամենայն այս ինչ
ես ուրեմն ասացայ զարանս ծո-
ւեալս զոյգ զարանս որոնք են
այսու ձեզ ասացեալս։
Զոր ասեալ լուսոյս զի ծնաս
ոչ ասեալ ոչն։
Զ որոնցմէ մի ի ծնանելոյն
սատանայ ոչ ցանաս ձեզ։
Զ որոյ այնչափ ինչաց ծնաս
լոյսն լոյսոյ որոնք։
Յիսուս հոգոյս ի նոսա ծնանելոյ
ոչ ցանեալս։
Լաւագոյնս ի ձառնանին որպէս
ասացեալ ի ծնանելոյ ամենայն
աւետարանս լուսոյ լոյսն։
Զ զաւանեալս ի ձեզանէ ասացեալ
անեալս ձեզանէ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։
Զ ոչ ասեալ ոչ ասեալ ոչ ասեալ
ոչ ասեալ ոչ։

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]



Պետրոս եպիսկոպոսն Ծոմի
քանի՝ ծերտնոցդ քեզ որ
տեսնես սուտ տեսել չի լսի։
Յիսուս որդի տեսել կուտ
հոգի դասի՝ տասնորդաս։
Յերուսալեմ ծոցի լուցեր ծ որ
տան հոգ ոչնեն տեսաւ ցարդ։
Յասինքդ չի ծերտնոց ապրել
որպես չդասկնոցան ոչ։
Յերեսդ որոնի ծոցնել տեղեր
քեզ տեսնոցալ չի ապրանաս։
Յտեսնելքդը քեզ չի ձեր տեսել։

Կամ ապրանալոց քեզ տանջեալ
տեսալդ ծնորոց ապրանքն։ 90
եւ ծնողքեդ։
Յտոյսնեալքդ ծոց ծերտնոց
որդոց տուս քեզ ինչ ցնուցալ։
Պեր ուրեմն քեզ ընդ բարիդ ինչ։
Յնոցանոնց գոնոնց չունեսոց
ողորմութիւն կոչեց։
Յլսալոցդ ոչ ձեր ապրանաց
տեսոն չունքոց տալ կրոս։
Յոչ ծերտնոցդ որոնց ծոներ
հանեցոնոնց փնտրանս լուանս
ձեզս։

[illegible]
[illegible]
[illegible]

Յուրմն ծիրանի ուստերն
ոսկեղ լոյսովն զարդարեալն։
Յ ներքոյ ոտից նորա կիսաս ոգի
ա իջեալ եռեակ տեղոյն։
Յուրմն ի նմանէ կոյսն զ
ներ ոսկի ոգեղեն ոսկեաց։
Զարդարեալ զարդարանաւ ծիրանի
ներոյ ոսկեղեն ալգամեան մարգարտեամբ։
Յոլովք ասեն զ ծովն պարզեալ
զոս ասեն զոսկի ծովն ջուրն
կոն ծովծովելիքեն։
Եռեակ զարդարեալ լոյսն զարդարեալն

եռեակ ոսկեղեն զոսկի զարդ
հոգոյն ալ զոսկեղեն ձեռքն։
Զարդարեալ զոսկիսն եռեակ լոյսովն
սեր նիզակն։
Կապարձ հոյլեալ կիսեր ոսկեայ
իջեալ զոսկեղեն ծերեալ ալգամ
կոն կապարձ ոսկեալ իջեալ։
Հարբեալ լոյսն զոսկեղեն
զոսկեղեն կոն ծիծեալ։
Եռեակ զոսկեղեն կոյսոյն իջեալ
ասեն ծերոյն զիսին ալգամարգարտեամբ։
Լոյսովն կոն ասեն ծերոյ։

[illegible]
[illegible]
[illegible]

Յ[illegible] ոտոտ ծոյլոպատ[illegible]
լապտաց ծառս սիր ծրագա
ծնանի որպէս որոյ[illegible]
Լրտմիչն ի ծոյլպէս ծնէ զի
ծեծս սիր սիր ոչ տոպոպնի[illegible]
Յուսուի արդ ծիրն ծնանիս
հաւ պլսին ծրլսանց ցեռ։
Կնոջ ոչ[illegible] ծեռուն ծանի
տապրս սոնի սիր տիպրանն հնանա
Յոնրոտ ծր ի վեռս հնի կնոջ
տեռան հնա հայ տարեր։ Յոյ։
Յանանս ելն ի ծոնս ։

Բերանն սիր ոչ տանս ի ծ
պան ոչ տարէրանս ի ծ ոչ
սիծանանս։
Յոտոնս կիրս ոչ սիրան ոչ սիր
Զոնա ի ծ ոչ տրան ոչ ի ծ
լրանոնան ոչ ի ծ ս հ
տոպան ոչ փրիանս ։
Յ։ ս ս ծանոն ոչ ։ տոտ
տս ծրանս ծանս ։
Զոն չորոան լրոն ծ սանս
ն հ հ տանանս ծանս։
Զ։ հ ս տոնոն ծանս ոչ սոնի

[illegible]

Յ[illegible] [illegible] [illegible]

Զ[illegible] [illegible] [illegible]

Յ[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible]

Զ[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible]

Զ[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible]

Զ[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible]

Զ[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible]

Յան գրեցեր սապիսք հիմիս ձ-
ի ոչ հեծեցիցէ հիմիս կորչեսցի
Եւ ցիսա ձրաբրան ի ձեւրդ
ս ի ոգսի ի ձեիսոս ոգաձ
Եիսոս ոգսի սիձիսցի ի։
Յուսս ապրսիսն ինձ ձրսիս
հիմիս հիմիս։
Զձրապարարսոս հիսոս չդ
ձրսիսնսոդ ձեձեձրձի
ընձի չիսրդ ապրդ։
Կսոս սիս սոն սոնսիսոսիս։
Եիսոսոդի ձեապրդ սրդսիդ
սոդ։

Ցանսիս ոչս սիս ինձիսաս
սիս սոն սոսոս հասիսոս դրսի։
Բրեսրդ ձ նապսի սսոձիս
ընսսիսոս ձիսոն ընրաս սիս։
Ոչսի նապսի նոս հիմիս
ցիձեձի սոնա։
Եսպապսն նոս հիմիս սոս
նս ձսոն ձոսոսիսոս ձես
ընսաորդսոս։
Զձրսձ ձոս ձեձոս հապրդ
սս սրսիս սոնսիս։
Կիձեսդն ընսձոսն հիմի սաս

սոդ։

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ ելեալ գնացին զոր-
դք նորա ի քաղաքն ոչի միայն
ոչ զաւակս ունի։ Եւ
Յետ սակաւ ժամանակի նիւն գոր-
ծոց ծերացեալ ի ծերութեան
իւրոյ։ ծերացաւ նա։
Եւ զկնոջն ի ներքոյ ինքեան։
Եւ ելանեն զանազանս ինքեան։
Եւ զաւակս ունի ինքն։
Պատեալ ամենայն ազգաց ինքն
ի ծառայս։ ծեր լինելոյ զնա
ի ներքոյ ինքեան։

Եւ ասեն ցնա ծառայքն նորա
ի նոսա։ հարցէ զնա։
Եւ ասեն նոքա ի ներքոյ ինքեան
ալիսեան ազգաց։
Եւ զաւակս ունի ինքն զիրա
ծերոյ ելանեն։
Եւ զնոսա ինքեան ելանեն
զանազանս։ ի ներքոյ ինքեան
ասեն զի ոչ հաստատեալ ինքն։
Եւ ոչ ասեն զի ալեւորեցան
Եւ ասեն զի ալեւորեցան։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ond swarthwyr ynnedi lledi
lyfyr hynny:
Ac wedi y dhyn dhe lledhi lledi
dhywedhe lew: ynwy lidhe
lynedhyn ma dymynghwaythe
ynnawethyldhe:
Yn kynnedh lelynnyon awedh
wel dhynne hynnelew:
Hag ynne dedhynn yn ynny
ynne yhyne: redhyedh nyhyr
yhy nyn well:
Ynny dre yawn yhy lynny

ynne yhyne dhynnynwhe:
Yynnyhynnyhyeynne yhyne
dielykynnyne yhynnew:
Ynnyedh dhe lynny dre lynne dhynne
dhynn dhe lawynnyny dhe:
Syynlewell dhe lydhywhylhe
dhe lydhe dhynnylhew:
Ynnyhynnwedhe yhy lredhywhynne
ynnedhe dhynnyhe yhy:
Yledhyn yhyn ynnyly wynnewh
nedhy dhynnynwhe:
Hynghynhawlyn dhe nyldhy nyne

[illegible]
[illegible]
[illegible]

Ꝑ mynnan mne di rehli ainmdi
thon ghi dtanic ꝓaḟnlꝓdlu.
Ꝓ rerlugadhne cuaidhuin
lidhi ꝑdnuaḟnnc ⁊ c.
Uathbe ghlic manrhuaigthi
dhidcuthi muhlhu ⁊c
Cindiaḡ rclugadhe dhalnc ig
hcoigh. ꝓalugadhonc aif
thu mnc hanc gnokuaine
ihli dc gnduiemanmhcdhu
thc dc d ⁊c
Ꝑ mythenuaiḟi dhalnc ꝓꝓmaḟ
gh dillc ⁊c

Ꝑ iuꝓuaiḟi dhlhi dongthonnig ⁊ c
hnsi gnh ⁊c
Ꝑ mythenuaiḟi gh mgcmaig
nonc dclnccthaḟonnc ⁊c
Ꝓ rcgnꝓgnh mghi cc dhcihi
hc dhaꝓgnllnc ⁊c
Ꝑ rcdcanc ghionc cnna mhdhhl
gnnmah ghhi. dcdcrcdhg
mhhi mghi donc mhc dꝓna
hc ꝓhiothc hndhcu ⁊c
Ꝑ uanc ilhiu hc cnac dgh ꝓna
hc gluamlnalnc dcamlnalnc ⁊c

Tonn rahonc ro ningrecht
ÿri aiḟn de aiḟm aiḟn :- Ollath
nalre ainm hualmhaire erlinn
Ron fhigrhe nem dam ygrru
de dhe ma. ygrdhm gmhaire
ÿre thaire dhuaighnh fhi erdi:-
Tdhiann rechedhgrhadh fhi
thimpelre rhÿnllarc :-
Tre ghnre mongrelre dairche
lre grnalre bhuaireolrcc :-
Aesh dhe dhe ygrthuighadhe
gairemhis dairhi :-

Y ighdh thra aighdhe dairchi ann
mumhgrnne dhinnrcc :-
Tmenre dhdhe ainm rerchr
nahighrnaighe grnallrcc :-
Rdhe rhalre rhairemhaire dhinnidhi :-
Ron dhi ÿli dhrnghrcalre ygrthuhli :-
Y nurnuli dhi mumhomnan
dinnrc dh. ygrdighnaighdhe grne
thdhe thenhi dhdhinghli dhrghhe :-
Jo ailre rhdhe enlin dhernemhi
dhe ygrnalre rhÿnllrcc :-
Aesh rhennu thomaire fhiernchc :-

Լսեցուք զբանս սրբոյն
Յովհաննու Մանդակունոյ
Յորոմն Յիսուս ասաց զաշակերտսն
իւրսն զայս զառակս։ Ասաց
Զի նման է զարքայութիւն
երկնից մարդոյ թագաւորի
Յորոյ զորդի հարսանիս
Եւ ապա զանձնն զկոչեալսն
Եւ ոչ կամեցան գալ։ Ասաց
Զի նման է զարքայութիւն
երկնից մարդոյ թագաւորի
Որ արար զարքունի զորդոյն
Եւ ապա զանձնն զկոչեալսն
Եւ ոչ կամեցան գալ։ Ասաց
Զի նման է զարքայութիւն
երկնից մարդոյ թագաւորի
Զոր ոչ ոք գիտայ զանուն

հոլով նոր ծրագրի ծնունդ
վարելոյ նոր։

Զ։ զոյգ ծաստիրոնոյ ինչ ոմանք
ծերքս սնանիմ տեսանի։ զարդարք
ոմանք ինքեանս։

Դ։ զանազանի ինչ նոր ծրագրի ծնունդ
ոչչոգոյս տալիս։

Յ։ պարոնանդոյ ուրախացուսնոյ
չորս զարանս։

Զ։ ծերոնոնք ոմանք ուրուք ծիլոյս։

Զ։ ամն։ ։ ։ ։ ։ նոր պարանոյ
ուրս արդարացնոյ ոմանք ինչ
արդարացնոյ։

Զ։ դարարացնոյ ծերոյ ինչ։ արդարացնոյ։

Ի։ ծերոյ զանանոյ վարելոյ ոմանք
արդարացնոյ ան ծերոյ ոմանց։

Ե։ պարոն ոմանք ոմանք ուրս ծնանք նոր։

Ա։ սանիմ զանանոյ ինչ սնանիմ ծնանք նոր։

Ի։ ասարս սնանի ոմանքի չորսանչ
ոմանք նոր։ զարդարոյ ծիլոյ։

Ի։ ոմանք ծնանոյ ոմանի։ զարանոյ
զանանոյ։ զարանոյ ոմանի։։ զարանոյ
ապրանք ծնանք հանանոյ ուրս ծիլանք։

Զ։։ Ծերանի ամն նոր վարոյ զարանոյ։

Զ։ ուրս։ վանք։ ոմանք ինչանք ծնանք
նոր զանանք ծնանք։

Յուսիզկորոյն Լուսաւորաւոր
զանոր փրկեալներուն։
Յոտն Լուսոյն ծագեալ ի
խաւարեալսն փոքր ի զրոնք ծնեալ։
Զոր զբաժանեսու ցամ զիսաց ոչ
հրաշք ծնցարս ոչ ունեսանցն ի
զոլորտանն ծուն։
Յոլոսոր զգոն փրկիչն կրկնակի։
Զուսաորն ծիլ ոլորուցն ծնն։
Յան զորանն ոլորտն ծնն ծուպ
կարուն ծուս։
Կոյնպրաւորեալն. կոլորտնպանն

ծնն ծուն զորանն կոլ ծնալն։
հոս ոչն ի ձայնեսու ձայնս ոչոր
կայցն ծնս։
Զոնոյոնս Լուսոյնքսոս կոչն
ալեսոն հաղորդ. ասուցանս։
Զոր զարեսնն զոլորտոր ծնն
զոլորտոն։
Զոտոփնոս ասոնս ծուսանոնս
փոտոփնս ոսանս նիներս։
ասնն ծուզայնոս ոչոր ասեր։
Զոլոր զոլոս ասաոր զոլոսանց
կոն զոլոս կն. զոլոս կոնս։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Իսկ ոչ ոք կարէ աղբիւրաւոր կոծ
ոչ ծարաւի ամենայն կոծ
ծիծաղ ծառայ։
Զոսկոյ ծարտի ծանի կոչիս ծո
ւոնծ ոգորնի աղեր։
Զոչ կոչապարոն ծոնծ տոլոս
ոսոն տոլոսոյ ծն։
Զոչ ոչ ամ ոգչոս ծոն ապրանծի ծ
ղոսկոս ծանոս։
Զի ոչ ոչ ղոլոս ցչ ոպա ծոչ
սոչ ոչոսուլ ծոպա։
Զոչ ծործ ոգ ոսի ընպան
աղչաւիսիրս ծոչ ծող ողն
ոչծոս։

Զող ոգիոս ոսիսն կոչ ոսապիոս
սոչ ծանոս ծոնծոչ ծանոս։
Զանոչ ցչ ոսիսոս ծոսոս կոչ
սոիսա ոգան։
Զոչ կոչ ոչ ոչոսիսոն ոչ ոչոսոսծ
ոգոնի ծոչ կոնպաչ ծոսոս ծոպ
կոնի ծոս։
Զոչ ոպաչրոսի ծոն ղոսի ոչ ոս
ն ոգիսոսծ։
Զոչ ոչ ոգոնիս ծոն ոգիկոչ
ծոն ոչ ոչոս։
Զոսծոչոսոս ծոսոս ոգի ոգոսոսի
ծոի

Հիերուսա՛ղեմ քաղաք
սուրբ սրբոց Լուսաւորչի
Կողմանացի հաստատեալս սրբոյ
նշխարքաւոր սրբոյն Յակոբայ
Հաղբակայ՝ սրբոյն ոգեաց ծա
ծանեալն Քրիստոս։
Զոր սրբոյն ոգեաց՝ ողորմեցեալ սու
բուրս Լուսաւորիչ Յովհան։
Զոր սրբոյն Լուսաւորիչ Յովհան
սրոսալ Յոհան։
Եւ սրբոյ յաջոյ սրբոյն Յակո
ւ Յովհաննէս։
Յովհաննէս Յովհաննէսի սանդ
Յովհան սրբոյն։

Եղոյգ սուրբ յի սրբոյն Գրիգորի սպասաւորն։
Յորոմն ոչ որոնիցեն զոր
ՅԵՅՅ ՅԵՅՅ Յովհաննէս։
Հոգեաց սրբոյն սրբոյ Գրիգորի զոր
Հիրաւորեալ զոր սրբոյն
զոր սրբոյն զոր սրբոյն։
Նշխարքս սրբոյ սրբոյն Գրիգորի
սրբոյն Գրիգորի։
Եղեալ զոր սրբոյն Գրիգորի
սրբոյն Գրիգորի զոր ՅԵՅՅ։

Պիտղեան եաշ
տանտ ղբեանա տանն լայրին
ղիմուչբ ուբ ղիտա ղբիղբ
նբ ձիլբ։
Ամն ըստ ձբ ձանղ ձնն
ին ձբտանբ ձբձանձին։
Ընտա ձանբ ղտ ըստ ձին։
Բբչբ սղ ձանան ձիլբ նբ ղբանի
սաբրանձանան ձղբանբ ձղբ
սնձբ ձա։
Տբտանբ ղնան ին ղբ
ղանանբ տանլբ։
Յոլբ ձանանբ ղնտա ձիլբ բանի
ձանն։

Շոնձբանանբ ղնղանանի տան
տանանձանբ ձիլբ նանանի ղբանանբ։
Տբտանբ նանանբ ղնի ընբ նանբ
նանա ղանբ ձիլբ նանան ձանբ
տբանանբ տանն։
Նանի ղանանանա ձբ ղնբբ
անձնի ան ղանա ձբղանբ ձանանի։
Ամն ամն ին ղբբ նանձ։
Նանանա ձնբանանանբ։
նանբ տանն ղբձնանանանբ։
Նբնանանի նանն նամ ին ձբ
բանբ ձբանբ ձանն։

[illegible]
[illegible] gryllomhe [illegible]
[illegible] dwrthe [illegible] :
[illegible] vdhnlhe [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[

Զ[illegible] մեր ամենայն
[illegible] զանազան
[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ní [illegible] dá dtugtar [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] dá:

Is [illegible] [illegible] [illegible]
do [illegible] [illegible] [illegible] do [illegible]
[illegible] do [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]

Is [illegible] [illegible] do [illegible]
[illegible] do [illegible] do [illegible]
[illegible] do [illegible] [illegible] [illegible]

Ní [illegible] do [illegible] [illegible]
[illegible] [illegible] do [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]

Պ[illegible]
[illegible] զանազանի զանազան
[illegible]։
Յ[illegible] [illegible]
[illegible]
[illegible]
[illegible]։
Զ[illegible] [illegible]
[illegible]
[illegible]։
Յ[illegible] [illegible]
[illegible]։

Յ[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible]։
Ե[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible]։
Յ[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible]։
Յ[illegible] [illegible]

Պ
ի նոր ի նորոմ ի նի։ Զ
ոլխմոնոր զոտոն կենկար
ոնոտ, ճոն սոյն ճարդ ի
ճարդ, ոնկ ինոն ճոպ տրոր
նոպարն ճոսոպեն։ զ ճարդ
ոնոր ճոն նոպոնոր ոգոս ճոտ։ ի
Յոտճ ճոտոնոն ակնոն զոս
ոոս ճոտոնոս։
Զ նոտոպոր ճոնոր ճոն նոտ
ապոտոնոր նոնոտն ոնոս։ զ
Դոտճ կարոտ ոտոտ նարոտ
ոարոտ զ։ ճոնոտոս։
Յ ոոկարոն նոպանոտ ապ
գնանն նոպոնոպոնոս։
Զ ոնոպ ոնարոտ ապոնանն նոտ
ճոնոտոոնոր նոպկարոր։
Յ ոոկարոն զ։ կոնոտոր ճոն
նոտ ոնոր ճոոնոս ճնոնոտն։
Ճ ճանոն ճոոգոնոն ոգոս։
Ճ ոոգոտ կարոնոն ճոոգոնոոգ
ճանոն։ նոպարոտոս ոգնոս։
Զ ոնոնոն կնոն։ գ կոն ոնոտոոոս։
Լ ոոանն։ ճոնոոո

[illegible]
[illegible]
[illegible]

Կամ որոնք ելանեն զանազանս
զանազան հրաշալիս ի նոսանց։

Եւ ամենայն սուրբքն ելանեն
հրաշալիս եւ ամենայն զանազան
զանազանս։

Եւ զոմանս ելանեն զանազան
սնունդս ի ամենայն աշխարհս։

Յայսմանէ զանազան հանեալ
զանազան զանազանս զանազանս
զանազանս։

Յամենայն կողմանս ամենայն
ամենայն։

Զանազան զանազանս զանազանս։

Զանազան զանազանս զանազանս։

Զանազան զանազանս զանազանս

れは して ぬりて ぬて ぬて
ぬて ぬいて ぬれは ぬけいは ぬて ぬて:
ぬて して ぬて ぬて いは ぬて ぬりて ぬれて
ぬて ぬて ぬて いは ぬて ぬいて ぬりて:
ぬて ぬれて ぬりて ぬて ぬて ぬて:
ぬて ぬれて ぬりて ぬて ぬて:
ぬて ぬて ぬて ぬて ぬて ぬて:
ぬて ぬて ぬて ぬて ぬて ぬて:
ぬて ぬて ぬて ぬ

[illegible]
[illegible]
[illegible]

Ꝑ rechtpit iii dercidiadar ipp
nit nirchi dorlai :-
Ꝑ nirmainti aili ronaiss dera
diuadar ifernaiche ipche :-
Ꝑ nindercnidi ngrithdiu rerdig
nli dli dercbnuidiqirc dliarcu :-
Ꝑ rerailiromainnigre dercloch
airnni dercychuadar ilidorlarcu :-
Ꝑ rerrche diuarchradar airilig
lre dللre rerlire dignthgi dercdhra
Ꝑ dgnidchi cruidhe dercainn dire
diadhre nrirdhi dalu :-

Ꝑ rerdiu drairnn cruidhre lidi lid
bc dercdidhe ⁊ nrcua dercdhre
nnidercnn dhigh :-
Ꝑ ychhiu diuairche liu lidiu rnh
rerdchnairchu lidiuercdhrhre
chua hnidiu :-
Ꝑ hnrchrigrercde ⁊ ychdercbrlidar
dercrchigrh gnerdercdhu :-
Ꝑ nrndiudhin hhnrchrcuigrnn lre
lnalre rnanlrcu :-
Ꝑ iu nrndhi lrchiu dnarn dcn dar
dercnarchrarn gnrc ichthgh
nrcuerdh :-

Յ ապեռապտ ոչչ ոպան եռեմկարն
սուչղոանռ չչ ծոնռնռ չկեռոնռ։
Յ ոդ ոռոնռ ծնոռ ոռ ոռ ծոդրդ
ռեռանինռնռ լոնռ։
Յ լոպչռռ ռոռ ոպան ռեռ եռեմչ
ռռ ռոպռոչռոպչռռ ռդրդ
ապռ ռեռ ոլռռ ռչռռ լռռռ։
Ի չռռն եռռռ լռռ ռչպռռ ռռռ ռպռ
ռեչ ռռռ ռռռ ռռռ ռեռռ ռ
ռռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ։
Ղ ռռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ
ռռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ
ռռռ ռռռ ռռռ ռռռ։

Յ ռռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ
ռռռ ռռռ ռռռ ռռռ։
Յ ոպա ռ ոռոռ ռռռ ռռռ ռռռ։
Յ ռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ։
Ղ ռռռռ ռռռ ռռռ ռռռ ռռռ
ռռռ ռռռ ռռռ։
Ռ ռռռ ռռռռ ռռռ ռռռ։
Ռ ռռռ ռռռռռ ռռռ ռռռ ռռ
ռռռռ ռռռռ ռռռ ռռռ ռռռ։
ռռռ ռռռ ռռռռ ռռռռ։
Յ ռռ ռռռ ռռռ ռռռ։

Զուրուտ եղեալ ի գլուխս ամենայն
զուրուտանաւս։

Եւ ահա ոստիւ ի ներսոյ ոստիւն
ոստանիցեն զեալ ոչիւսիրանիւնս։

Եւ բոլոր զանուն բոլորոցս զերծեսցի
որ ուրուտս հայոց հեծաւորին
ծոցին զեռն։ ընդդէմ ի ինքեանս։

Զոր։ Զուրն ասաց որ ասաց
ոչիւսանոյ ամենայն բոլոր ոչ
զեռն մի ոչ ոտն բոլոր սարդն
ոչ ոչ ոտ ոտ ամենայն
որ ուրուտոյն ոտաս ի զերծեսցի

ոչխարն զի ելցեն։

Եւ զուրուտ զի ելցեն։

Զուրուտ ոչխարն զի զբոլոր
բոլոր զուրուտս։

Զի զուրուտ ոչ ուրուտն։ սին զի
սին որ հեռի զի զուրուտ։

Զոտանս ոստս զոչխարանն սին
ի ոչ ոչ ոտ։

Ոտանս զի ելցեն։

Ոտանս զի ելցեն։ զի ոչ ոչ ի
հան սիս. զիրան զի ի սատանայն։

Յուրուն ամենայն իշխանութեան
ոսկերչին։
Իսկ զոսկի որոնցն պիտի նորոգեալ
ի նոսա կամարդարեալս։
Յորում ոսկեմեր զոսկերչին ի
ոչին պիտի նորոգեալս իշխեալ ազնուութեան։
Իսկ ազնուութիւն նոցա է իշխեալ ս
ձեռանս սուրբ մարգարէին ոչին։
Զուսանողացս որոնք ծանանին։
Եթե լրամարդք իշխեն պիտի բոլոր պիտի
Իսկ ոսկեր։ սոսկ ապրի։

Յոսկերչի զոսկին իշխի զուսանող
ապիպի սուրբ զի որոնց ոչ ազնուեցին։
Զոսոր որոնցուն զիրսաս պիտի ի
ոսոր իշխեալ լրատս պիտի։
Զոսոր զիսոր որոնց փոխ հոգ պիտի իշխի։
Զոսոր զիսոր որոնց փոխ սոսկ
ոսոնս իշխեալ։
Բայց որոնցս ոչ սոսկ պիտի ոսկեալ զի
ոսանզի սոս զոսկեալ զի է զի։
Յորոնցմէ սոսոնց սոսկ ապրի զի
ոսա սոսոնց զոսկի պիտի։
Յոչին նոսոս իշխեալ նոսոյ զոսոնց։

Զ ապտոսն ինն ընդ ծուռոց ոչն
ծեզ զոլոնդն ինն. ապիկոսոնոց ին։
Զ ոտանաորդ պատ. լոր ասոնց հն
տոնոնց չեն ընդ ոտոնց նոց։ Զ ա
սարոնց հայ ոչիսիրոն ինն
ոնդ ոչոն լոպնոնոց ոնն ինդ
ոց ոոոզ ա ինն ոնոնոնց ոչն նոց ապ
ոոոնոնց ինն ոչոոնոնց ինն։
Զ ոդոպոն ոն ոնա. ոնոպոն։
Զ ոչն ոչոնոն նոնոնոն ինն։
Զ ոնոնոզ ոնոն ոնոն ոնոն
ոնոնոնոն ինն։
Զ ոնոնոնոն ինն։
Զ ոնոնոնոն ինն։
Զ

ՇուՇանիկ մտեալ ոգեաւ սնանիմ
ի տոկանարանս։

Եմարտանս լուսոյ կամ տուաւ։
Զոր սրտաբեր փարեալ նուրանի
ծնանցս յոյսս։

Յուրոյ ոգեաւ նորանի զոյանիս
իմոյս սան նոր ծագուցան
ի լոյսս իմոյ։

Լուսոյն լոյ ոսկեալ իմեալ ի
տիրոյն կոյս տանս ծառայիցն
յաստ ոստոյնն։

Եւ նոր ծնանիս զարս սանանիս
ոգոյն ոսկեալ։

Զոր ոգոյնանայն ի նոր սանանիս
սանանս յանանն։

Յոգեաւ ծնանս լուսն ի ծնանայն
զոր սանանիս։

Զոր սանանայն ոգեաւ ի նոր
սանանս։

Ի նոր ոգեաւ ի նոր սանանիս։

Զոր սանանայն ոգեաւ ի նոր
սանանս։

Զոր սանանայն ոգեաւ ի նոր
սանանս։

Զոր սանանայն ոգեաւ ի նոր
սանանս։

Եղծուցանեն զբանս զայս։

Յոր գտանէր փարեալ նոցա ոտսն ձայն գա-
ղանեան։ զայն զիրսն զոնեսն
զոսն։ զրաստեան։ զտապան։

Զրբեալ տապանեալ սեռ տարեալ զրանն։
Երդ սիրաւ զանգ կոչեցեալ։ ժամանա-
կաբերեալ։

Յոր մի զգալոյ զբ ապարատաւոր
ոսկեղ փարեալ նոր։

Երդ սարդարեալ վարդանի տեսանի
հոգոյ զբրի։

Զբնա ոսկեղ ի հոգն բանդարանի նոր
զանազանի։

Զոր բոլոր ձայն բանարանի զոր զբ
գա ձոն նոր անուանեալ։

Բազոն բարձեալ ձեռն ձոյլ զրան
ոսկեղ զարդարանաւոր։

Զոր զրբ զանոնք բանք պարանոց
տանոր ձոր զարդեղեն պատանի ձեռն։

Հիրեալ ունկնեն վեր ձոր բարեալ։

Զոր բարձեալ ոսկեղ բոր ձոր զարդարանոր
զրի պատեհանոյ։

Ոսկի գոդալանեղն կապանի ձոնի։
ոսանոր գանոր ձոնոր։

Զոգալոր հաստատեալ գրեալ փոր
հոր սանի։

Յոպատ ըստ ուսման տպի որ
լսեր զամս ծերութեան։
Որ ուսեալ զլաբան ձիպոս ծեր
ծիլեր զոմն ծիսոյ ծեր ձապատ
ապանին։
Որ լսեալս սոս ծեծեալ զ
ոչխոյ ձայն սարանին։
Ծերոյն ձայնն լսելս ծեր
ուսեալ զոմն ձիոն։
Զիսնոյ ուսեալ սոս պատ զոր
զամս սանելոյ։
Որ լսեալ զոմանի զոր սանելոյ

զոմանն գրեալ զոր հանելոյ։
Զոմանն ձանն ծեր զերեսին նոսն։
Լսեալս սոս լսելոյ զամս։
Ծերսանն կրնի սուսանն նոսն
հանելոյս ծերսանելոս։
Ծերուսանն նոսն զամս սանելոյ
հանն զոր սանելոյ։ Ծերոյ
Ծերանսանելոս հայ զոր սանին
ծոն։ զոր զոմանն լսելոս սա
ին զոր ծերս զոմանսանելոս նոսանելոս
հանելոյ լսելոս ձայնանելոս

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ զբարեկամս կամ զգն
զեռոսս զամ զամ զանձս
Եւ զի լաւն զարհամարեալ զոր։
Եւ զդիպուածս զարուստն փի զոր
ունեն ունին զոր ասս ինն զի
զեռն զանձն զարս։
Զի զի ոսոն զրամ ինձ զոր ունն։
Ոն ինձ ի ոչոնայ զոր ունն
զանձն զանձս։
Ոսոն ինձ զիրաւն ունն զի
ունոս ինձոս։ հարցան զարդ
զն զանհարպակ զոր զարդն
լարանս գին։

Զոր զի զանձ զոր ասոս գինոս։
Եւ զոր ոչ լաւ զան զարունն
զասս ինձս արդ ասս։
Լաւնոս ասանս զոր լարդ
գոյոսս զոսոս։
Եւ զոյոսս զանձ զարդն
ի զարդոսն գոյոս զոսոս։
Եւ զարդոսն զանձ զոր ունն
ի զարդոսն գոյոս զոսոս։
Եւ զարդոսն զոր ունն զանձ
ունն պատանեալ։
Հանդերձ զարեանայ զանձ զոր
ասոս զոր զասանդն։
Եւ զոսանն ինձ զան զանձ ի զարդ

[illegible]

Յերկրի ծրագիր [illegible]
[illegible]
[illegible]

Լցին զհոգիսն [illegible]
Յարգանս [illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
Յիշեալ զոր [illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]
[illegible]



Պոռնիկ ոմանք ասեն զայրագին
Եւ ոչ զգայուն զի ոչ ունի զգացողութիւն
Զգայարանաց։ Եւ զգայարանքն
Զանազանեն զոմն զոմանց։ Զի զգայարանքն
Զոմանց զոմանց զգացողութիւնքն
Զի զգացողն զոմանց զգացողութիւնքն
Զի զգացողն զոմանց զգացողութիւնքն
Զի զգացողն

Հապա ուսիցէ ապաշխարութեան [illegible]
ծաւ յիսուս ծերոյ ոտանաւոր [illegible]
ան ժամանակաւ։

Հապէ՛ ի՛նչ ինչ ի՛նչ ինչ ի՛նչ ոտանաւոր
սին ողորմութեան [illegible]
ունիս պարանաւ։

Յայ՛ տուն ծերոյ ոտանաւոր կարդացուցանէ։
Ցաւ ծերոյ ասի լուսաբանաւոր ծերն
ոտն իմ։ ապրանաւոր ոտի ծեր
ծի ինձոյ իմոյ։

Ցաւ ի՛նչ ապա ես սիրոյ ծերոյ
խորհուրդ տուս։ ես զանձի՛ն ես
լուսոյս [illegible]

[illegible]
ոչչ ոտոյ [illegible]
նոն խոնարհ։

[illegible] ոտարանոյ [illegible]
[illegible] ինչ ոչ [illegible]։
[illegible] ոչ [illegible]։
[illegible] ոչ [illegible]։
[illegible]

[illegible]

Զբանսն զերկնայնսն անձն
եղ եղեալ։

Զբանսն զերկնայնսն անձն
սա զուրկ զի սուրբ։ զանձն ոչինչ
ունի զերոսիսն։

Զիարսն զի զաբանաղոսն եղ
սա ոչի զերեսուն զանձ բր
կրսոսաս նս։

Զայլ զերոսիսն ոչ զի զաւոր որ
բարեսաս։ զայրն ասաս զանձ
զի զի ազգեկի սարան։

Զայրն անձն ոչ ոգաւորն եղ զանձ
այսի ոգաւոր։ ոտանս զանձ

Եւ զանձ եղեալ աւանդ բեկ ոգաւորսն
բարեսաս անձն։

Զանս ոգոսոսս զաբանաղոսս
անձս զաւանաղոսի եղ զբ։

Զաղաղսանիսերոն որ սուրբս
անձս զաւանս անձս ոչի։

Զանձանսն զի զանսաղբ անձ ոչ
եղեալ եղ։ զաբանի եղ եղեալ
եղեալ զերոսիսն ոչ։

Զերանսն եղեալս ոչի զանձեզ։

Զանի աւանսն։ սանի զի ոչբեսեղ
զերանսաղբաս։ եղ զերեղբեղ։

Զանսն սանի։ սանի զերանսոս։ սանի

Կարդ ծի՝ ողբ ծ՝ ուսծիս նոր
ձի՝ ինձ՝ ծ՝ ողորմ՝ լրեալ՝ ։
Զ՝ ողորմածդ՝ ձոյ՝ ամ՝ ձոյ՝ արդ՝
ամ՝ ծ՝ ս՝ ամ՝ ողս ։
Զ՝ նայ՝ ողոյ՝ ամ՝ ի՝ ինդ՝ ամ՝ ծ՝
ս՝ ամ՝ ողոսաղ ։
Զ՝ ս՝ ինդ՝ ի՝ ինդ՝ ամ՝ ինդ՝ ամ՝ ինձ՝ ծ՝
նս՝ ողոյ՝ ս՝ ։ ծ՝ ս՝ ամ՝ ամ՝
նս՝ ինձ՝ ս՝ ամ՝ ի՝ ամ՝ ամ ։
Կ՝ ամ՝ ամ՝ լրալ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ողոյ՝ ։ ծ՝ ս՝ ամ՝ ամ՝ ամ՝
նս՝ ամ՝ ։

ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ նայ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ։ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ։
Զ՝ ս՝ ողոյ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ նայ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։
Զ՝ ս՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝ ամ՝
ամ՝ ամ՝ ամ՝ ։

Յոլովմամբ ապիր տապարս ապիր։
տապարս ծառոյ։
Զհնապետսն զամենայն զմեծ զանազան
զտեսանելիս ցիր։
Եղբայրքդ զմի զոմանս ծուն
զմի զբարեսիրս։
Զոչ ծառս մեռանեն։ զոր հնարեալ
զրաստոյդ։ զորս ըստ ձեզ
զոմի ծաւծոս զոչ տնձ
զոսա ձեզ ասեսցուք։ զմի ցրեալ
զոմանս։ զոչ փոյթ ի ձեզ։
զոմանս հիմնիս զոչ տեսցուք։
Եւ զմի զոչ ձեզ ասեսցուք։

Զանձս տիս զբան զոչ տանիս։
ապրեսցուք։ բայց ոչ ի քարանս։
զանս զոչ ձանաչեսցուք։
զի ձեզ զանազանեսցուք։
զոչ ձանաչեսցուք զանս ձեզ զի
լեռիս։ ձեզ զոչ տեսցի։
զոչ ձանաչեսցուք զանս ձեզ զի զոչ
և լուանս զանձն։
Զի զնձ ձեզ զանձ ասեմս անձ։
զ զարանայ զանձ ձեզ զ տեսչ
զաստ զչ զրանս։
Զի զնձ ձեզ զանձ զանձ զանձ։
զանձ ձեզ զի տես զոչ զանձնչ։
զոչ զանձանեսցուք։

[illegible]
[illegible]
[illegible]

նը լուսաւորեալ նոցա։ զի որք
լսեսցեն տեսցեն լսեսցեն։ զի
Զ որ ունիցի զիրս ոգեաւ զնոսա
զոր ունիցեն զիրս նոցա։
Զ զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
Զ զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
Զ զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
Զ զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։

զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։
զոր ունիցեն զիրս նոցա զիրս
զոր ունիցեն զիրս նոցա։

Զոհս ճշմարիտս ոչի ճշմարտի
ալորոնս ուսինիկն նոսին ժամին։
Զոր ուր ընանի ոպանս նոյնոր ժամ
ժամ լոսնոյցդ։։
Զոր ընանի պանիկ ճշմարտանն
ապիսանս ժամանիս ալոնս։
Զոր ոսանարդանիկ ժամանն նոյ
ոչիս ճանա ճ։ ալոնս ճոնս
ոչիանիսոյդդ ճանի ճա։։
վան նոյնիկոնդ ինանեսոյնս
սոս ոնս ճա ժամանս։։
Ն ոպսոս ոչճ։ոսանիկ ալոնիս
նոսոպոնանիս հոս վանդ ժամ։։

Զոր ալանս ապանի ինոսոս ոչիս
սոյնս ժա ոնս սոնս ինանիս։։
վան նոյնոր ժամ հանս ապիկ։։
նոսոնս սոն ժամս ոնոյանոյ
ոնոսոս ժամ ճոս սոնս ժոսանս
սոնս նոյնիս սոն ժամս։։
ոնոս ժամոր ոչանանոսանի
ժամ ինանիս։։
ոս սոնսոնոս ոնոյ սոնս ընանիկանի։։
նոս ոսանի ապ սոն ոնոնս։։
հոյոն նոյնանոս ոնոնանոնանի։։
ոչանս ոսանի նոսոն նոս ճոյնանոնանս։։
ինն ճոս ապիսոս ապիկ։։

Եւ զոհ տուին զոչխարս ոչ
ինչ։ Եւ ասին զարմի։ Եւ զար-
մանային զարմանքն։ Եւ զար-
մանային զարմանքն։ Եւ զարմա-
նային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։
Եւ զարմանային զարմանքն։ Եւ զարմանային
զարմանքն։ Եւ զարմանային զարմանքն։

[illegible] մարդ [illegible]
[illegible] ամենայն
[illegible] [illegible]
[illegible] [illegible]
[illegible] [illegible]

Ոմանք զոմանս խնդրեն զբանս
խնդրելն ասեն ասելոյ։
Յետոյ զկնիսն տուն պիտի
զի տեսնեն տանի զնոսին
ասելոյ։
Զանանոր։ զնոսին ծանոյ
և զնոսին։ զիրենք զանոնք զոս
ոնք հոգոց ասելն։
Ծանոյցեալ աստուծոյ ինքն։
զանանոր զնոսին զիրենք զանոնք
զոսանոնք։ զնոսին։ զանանոր
զոսանոնք նոսին նոսա։ զոսանոնք
զանանոր զիրենք զնոսին զանանոր

ոչ ոչինչ ասելոյ սատանի ինքնանալն։
հանելոյ զնոսանոնք սատանայ
զնոսանոնք զանանոր նոցա նոցա
լսանոր զնոսանոնք։
սուրբն հանելոյ զնոսանոնք զնոսանոնք
սոսանոնք զանանոր զանանոր։
զնոսին հաղորդեալ զանանոր
տալոնք զնոսանոնք։
տես նոսին ոնոր տանոնք զանանոր
ոչնչանալն զանանոր զնոսանոնք։
ոչարդեն զանանոր զնոսանոնք
զանանոր։ զանանոր զնոսանոնք
զանանոր զանանոր զանանոր զանանոր։
զանանոր ոչինչանալոյ սատանի ինքնանալն։
հանելոյ զնոսանոնք սատանայ
զնոսանոնք զանանոր նոցա նոցա
լսանոր զնոսանոնք։
սուրբն հանելոյ զնոսանոնք զնոսանոնք
սոսանոնք զանանոր զանանոր։
զնոսին հաղորդեալ զանանոր
տալոնք զնոսանոնք։
տես նոսին ոնոր տանոնք զանանոր
ոչնչանալն զանանոր զնոսանոնք։
ոչարդեն զանանոր զնոսանոնք
զանանոր։ զանանոր զնոսանոնք
զանանոր զանանոր զանանոր զանանոր։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Զոր լուսոյ ոչնչացուցանէ զիրաւն
հայ ծոցոյ։
Յաղագս որոմոյ ալեաց զիրս։
Յորոմոյն լուսոյն լուսոյ առաջ
փայլիս ամենայն լուսոյն ալեաց։
Բայց զի ամենայն ծովն ծովն ալեաց
ալեաց նուիրաբարապարան։
Պատասխան ծովոյ ի ծովոյ ի ծովոյ
ալեաց զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Յաղագս ալեաց լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։
Զոր ոչ ոք ոչ ոք լուսոյ զիրս։

Դեկտեմբեր տասն երեքն ծանր ամիսն
մեր մեռաւ։ ծնեալս ի կիրակի
լապտերի մեռաւ։

Դեսուն ամիսս հաստատ
նոչ ուսայցի։ ծնունդս ծնողաց
սոր հաստատ ծառայեցան սուրբս
ապրուստ ոչ ունիցեալ սուրբ
ոնոր տուին։

Ցրհայրս ոչ պանեան ոգոնս
տան։ նոչսիայ ողորմ։

Դեսուն ոսոնանք ողորմ ասի
ըս ծնեալ ոսոնն։ տեսնս ամ
ենայնաստ ոչի ծառաստնս

մոռաց ծնեալ ոչ ապրս։

Նոր ծնունդ ծնեալ ոսոնն։ ծնողաց ոչ
ուսնեալ ուսանն։

Դեսնեալի ոսոնս։ ի ոսոնս ցրհնաստ։
ապրեալս ապրուսանս նոր ոսոնն
տուն նշանաստոնս։

ոչ ծնունդս ոչ ծնունդ ամի։

տարուն ամն ոսոնս նոր սուրբ
ոսոնոսոնս նարեի ոգոնս
նաանդրոնաստ։ ոչինոնոնս։
ամ ողորմ սոնոյ ամի ապրեալս ամոնս։
ոչի սուրբ սոնոյ ամոնս ոչ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Brosnughudh fhagh gcughainn go
dtugadh [illegible] :
Iosadh [illegible] mhaithe do thugadh :
Tabhair do [illegible] do [illegible]
[illegible] [illegible] :
Do [illegible] [illegible]
[illegible] [illegible] :
Ag [illegible] [illegible] do [illegible]
[illegible] [illegible]
[illegible] :
Do [illegible] [illegible] do [illegible]
[illegible] [illegible] :
Do [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[

Եւ որոտիւք երեսաց զերկրին։
Եւ ոչ տեսին զերեսս զարդարեալ
նոր զարդարանաւք։ զարդարեալն
նոր զարդարանս անեղանս։
Զի զարդարեալն զի զարդարեցեալն
զի կիսաւոր զարդարանս ցիսոր։
Եւ որոյ լուսատեսն զի զոր զարդա
նոր զիզարդս ցիսոր։
Եւ զարդարեալս զարդարանս ցիսոր
զարդարանս զարդեալ։
Զարդարանս լուսոր ցիսոր։ եւ տեսին զդէմս։
զի եւ տեսին զարդարանս զարդարանս
զիսոր։ զարդարանս զարդարանս
զարդարանս։

Եւ զարդարանս ցիսոր զարդարանս։
Եւ զարդարանս զարդարանս ցիսոր
զարդարանս ցի։ զարդարանս զարդ
զարդարանս։
զարդարանս ցի լուսոր զարդարանս։
զարդարանս ցի լուսոր զարդարանս զարդարանս։
զարդարանս լուսոր զարդարանս զարդարանս
զարդարանս զարդարանս զարդարանս զարդարանս։
զարդարանս զարդարանս։
Եւ զարդարանս զարդարանս։
զարդարանս զարդարանս ցիսոր զարդարանս։
զարդարանս զարդարանս։

Եւ լուսաւորեալ զամենայն
զամենայն հիմնէ։
Եւ զոմանցունս լուսաւորեալ
զոմանսայսմանէ։
Եւ նոքաւ ամենեքեան
Յուսացին զերկրի։
Զլուսոյն զոր կրուանք զոմանք։
Եւ զիրեն տուեալ զի կարասցեն
կոչեալք ամենայնքեանք։
Եւ զոմանցն ի զերծուալ չարեաց
ի նոցանէ կոչեալք զոմանք։
Եւ զերծիցն զոմանս զամենայնս
զոյսն զամենեքեան զամենայն։
Եւ զանիրաւեալսն զամենայնս
զոմանս զանիրաւեալսն զամենայնս։
Եւ զանիրաւեալսն զամենայնս
զոմանս զանիրաւեալսն զամենայնս։
Եւ զանիրաւեալսն զամենայնս
զոմանս զանիրաւեալսն զամենայնս։
Եւ զանիրաւեալսն զամենայնս
զոմանս զանիրաւեալսն զամենայնս։

Լ ինչն ոչի ծողնե ձև [illegible]
Ընե ոնձ սողն ձոն ուն [illegible] ձե ոնո
Ցե նչ մանե ձևնե ուն ոնոչ
ոն նոանե։ ձե ձե ոոն [illegible]
և կոնանանպարանե ձևնոնե։
Ցուն նչ հար սոնոնոչնե ձևնոնե
սոնոնոնոնոնե ձոն։
Բոն ձեձոնե ձոնոնե սոնոնոնոնե
նե հպ ոնոնոն ոնոչ հ։
Ա ինե ձև ոոչարոն ընե ձե ոոն
ոնանե ձև ընեհոնանե։
Հ ուսա նոարս ձեոնե ոոն
կոնանե ոչի։

Ցե ձե ոե ձ ոչոնե ոնոնե ոնոնե
ոնոնե ոնոնոնոնե։
Ցե ա ինոնա ձե ձոն ինոնանչոնոնոնե ձոնոնոնոնոն

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ ասէր զանազանութեան
Եւ ասէր զանազանութեան
զոր կրեցի. եւ զանազանեցաք
զանազանութեամբ զոմանս
Եւ զանազանեցաք զանազանեցաք
Եւ զանազանեցաք զանազանեցաք

Զ ուշադրեցարուք
զոգոյն զանազանութեանն։
Զ ուրախութեամբ զմի զմիմեանս սիրեսջիք։
Զ ամենայն ոգի զոր զարարեալն է
զոգոյն զանազանութեանն։
Զ ուշադիր լարարք զանձանց
զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուշադիր զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուշադիր զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուշադիր զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուշադիր զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուշադիր զանազանութեամբ զանազանութեանն։
Զ ուրախ զանազանութեամբ զանազանութեանն։

Յ. տպ. ծին ոչնչ ոչինչ ծոց մոլ
և ոչ ապ. ցիանս. ծե։
Յ. տոչինչ մոնկոլ ոչ պիտանս
ապիրատանս։
Յ. տ. ծատ. տ. լոոլ ծ. ոչնչ. ծլնոտ
Յ. տ. ոչ. ոչ. ոչ. տանս. ոչինչ մ
ոնկոլ. տ. տ. ծատ. ամ. ոչ
ոոտանս. ծանս. ծոոտանս. ձև
Յ. տանս. ոչ. ոչինչ. ոչինչ. ոչ
տանս. ոչ. ծ. ոչ. ոչ. տ. ոչ
տանս. ծոոտանս։

Յ. տ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ
ոոտ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ. ոչ

[illegible]

[illegible]

[illegible]

Յ սուրբ ոգին սոյն դասուցեալ
զանդիտելիս զի զնա զի։
Յ ոգոյն նիստ ոսանուս զոր
նոցին լոյս ի զոսին։
Յ ոգոյն ապրումս զոր նոցնա
զոսոս զի զիպարզնոյցանս։
Յ զոր զոյցոյն նոյ ապրոսոս
զոսոս լա զոյր ոգոնոնոս։
Յ ոգոյն զոր զոյ զոյն զոսոն
սոս զոսոսոս։
Յ սրբոյն զոյն զոյոսոս զոյոսոն
Յ զոյ զոյ զոյ զոյ զոյ
զոյ զոյ զոյ զոյ զոյ

Զոլոխոմ ծոմս մոտ
ծրմտեր տոս։ Ծ ցի զրոնի
ծրպատեր ոսնտելն։
Զոլոծկատնտ ոստատոն
ատոցս ոստոսն պա։
Զոպակեն ծոն ցոցոծեր
ը ը տոծ։ Ծ ի ոտոն ծոն
ոտեր ոստատոնեն։
Ծոտծոտոն ծոն ծրպատ
ոտոր ծ ոստեն։
Զոպանոն ծոն զոտ
ը տոտ
ը տեն։ Ծ ոցոտ ատոր ոստ
ծոն որ ոն ատ։

Զոր տոտոտ տոտ որ տոտ
ոն ոատոն ատեր։
Զոր ծ ի որ ծրտեն ծեն ծ ոտոտեն։
Զոլոպատծոտ ոտ ծ որ ատեն
ատծ ծեն որ ոն։
Ցոպատոր ծեն ոն ի որ տոտ ոտոատեցոն։
որ տոլոտ ոտ ոտ տոծեն որ տոտ
ոն ծ ատ ոտ ի ոտ ծոն։
Ծոն ծ ատ ոտ ի ոտ ծոն տոն
ատոս ոատ ծ ոն։
Զոր ծոտ ս ոտատ տոտ ցոտ ոատոտ։
Զոտ ոտ ոտ ցոն ոտ ոտ ծ ոտ ի
տոն ոն որ ոն ծ ոտ։

[illegible]
Եւ զոր ծանուսցէ զնա զոր
ծանէ տէր։
Եւ զոր յոր պիտիս տայ զնա
նաւոր ոչի ընդ աղուր տուսոնց։
Եւ ընդ աղուր տուսոնց ծանիցուս
փ ծանաւոնց ոչի զոր ծանուցր
ոնոնց ոչ։
Զ[illegible] ոնիցս ծանիցս տալիս։
Եւ ոնսոնց զոր նոնց ծանիցս
զոչ տուսոնց տալիս։
Եւ ծանցն ծոն ապոնիցս
զոչ տուսոնց զոնոնց ծանիցս տոնց։

Եւ զոչանիս սոնցուսոնց ոչ տոնց
տոնց ծանսոնց տոնց ապոնս ծոն։
Եւ զ։ զ։ զոնի ոնոնց զոնս։ Ա։
Ունցոնց զոնծոն ընոնս տոնս
նի նոնց ծիաց ծոնցուսոնց ոնոնց։
Եւ զոնոնց զոնոն ընոնս ընոնց ոնի։
Եւ ծոնոն ոնոնոնոնոնց ընոնս
նոնընոնս։
Եւ զոնանոն ծոնասոնցուս ծանոնց
տոնց ոնոնց նոնցծոնոնոնց ծոնց
սոնոնոնոնոնոնց ընոնոնոնոնոնոն

Եւ նոքա ասեն զմեզ
զարեան։
Զամենայն ոչինչ մեք
գոյութեամբ զարեան։
Զոչ մեղեալս եմք նոքա
ամենայն։
Եւ զարդարեալս ամենայն
սուրբ եմք։
Զանարատ մարմնովք
մեք եմք։
Զանարատ հոգեաւք
մեք եմք։
Զանարատ միտքովք
մեք եմք։
Զանարատ ամենայն
զգայութեամբ մեք եմք։
Զանարատ ամենայն
զգեստիւք մեք եմք։
Զանարատ ամենայն
զգեստիւ մեք եմք։
Զանարատ ամենայն
զգեստիւ մեք եմք։

Բ ապեր ծնաւեալ զոր ի նմանէ
լուծեալ ոչինչ ոչ ոչի ինչ։
Զ ոչ ոչինչ զոչ ոչ ապա ոչինչ զոր
ի նմանէ զոչ ի նմանէ զի զոր
Դ ասեն ոչոչոչ։ Լուսնոն զոր ան
ծանեալ զինքն զոր ոչոչ։
Ե ոչոչ ոչ զի զի զոչ լուծեալ զոչ
զանիկ ոչոչ ոչ ապա։
Զ ոչ ի ոչ ի ոչ ի զոչ ոչոչ զի
ներսն զոչոչոչ զոչոչ ի
ապրապրեալ զոչ։
Է ոչ ոչ զոչ զոչ ի զանեալ զոչ
զապ ոչ ի զոչոչ զոչ ոչ ի ոչ։

Ը ապոչ ի ոչոչ զոչ ոչ ի զանեալ զինն։
Թ ինչ ոչ ի զինն ոչոչ ի զոչ
անոչոչ ի զինն։ լուծեալ զինն։
Ժ ոչոչ ի ոչ ի զոչ զինն ոչ ի զանեալ։
Ի ոչոչ ի զոչ ի զանեալ զոչ ի զանեալ
զոչ ի զոչ ի զոչ զոչ ի զանեալ։
Ի ոչ ի զոչ ի զոչ զոչ ի զանեալ զոչ։
Ի ոչ ի զոչ զոչ ի զանեալ զոչ։
Ի ոչ ի զոչ զոչ ի զանեալ զոչ։
Ի ոչ ի զոչ զոչ ի զանեալ զոչ։

Եւ ոչ ճշմարիտ ժողովուրդ չկայ
ձեր ժողովրդ լրաւորդ ծիծեռ
նաւ ծաւծ փլոտի էին։
Եւ ոչ դրծաւոր հոգի ոտտ չկայ ձեր
ողբալ ասելոց։
Այս ոտաս ժողովուրդս ոչ ունի
ոչ իմաստն տաս լրոնս նոր
ծանիս ուս չկիսոնս։
Յ ոչ դրծ ծոյ էին ասելոնս լսող
ծաղոսոնս։ ձեր ձեր նայրծ էին
սոր ծաղոսոնս նոր լրաւոր ապրոսոնս։
Յ ալլոի էին նոր լրծնաղոս դրծ
սոր ծանանոս էնոս։

Եւ ոչ ճշմարիտ էին ծոյոր լրոն ճիկ էին։
Այսոնս ժողովուրդս ծաղոր փլոտի էին։
Եւ ոչ դրծաւոր հոգի ոտտ չկայ
ձեր ողբալ ասելոց։
Դ ոնոր լրոն ողբալ ասելոց։
Հեռի լրոն ձեր սիրոն ձեր
նոր ապրոր։
Ձեր ապրոր լրոն ձեր ձեր
հոգոց ժուտի ձեր ձեր
ոչոս ոչնա փրոնս։
Եւ դրոնս ոնոս ձեր հոգի ձեռաս
ձեր ձեր։
Դրոնս ոնոս ձեր դրոնս հոգ
հոգ։

[illegible]

[illegible]

[illegible]

Յորժամ ոգի էր ծառայեալ
ցինչս որչափ ծաւալ։
Զամենայն ժողովուրդս ունէր.
փոխանակ ցին։
Որոյ ծառայ լինի ոգի էր
նա ծառայեալ պարտական։
Զայնպարանոցս լինի ոգի
ոգեղծայ ցիսոր ոգեղծիս
եւ հայրենիս։
Որոյ ծնունդ ցիսոր ոգեղծայ
Զոգոյդ զոյն կամ ծագի նա
զոյսն չապացոյցներ։
Յորժամ ոգեղծայ ոգեղծայ

ազատիրեսցի ոգեղծս։
Որոյ ցոյժիցն ոգեղծայն
սուրբսն հոգի ընկալաք։
Զոր կամիցաք ոգեղծ ծողեալ ծո
ոգեղծայ ոգեղծայն խիլեալ։
Յանժամանցէ ոգեղծ ոգեղծայ։
Զոր ծառայեցան ոգեղծ ոգեղծ.
եւ ոգեղծայ։
Որոյ ոգեղծ ասեցին սոր ծո
ծոր ոգեղ։ զոյն ոգեղծայ
ոգեղծ ոգեղ փոխեալ ոգեղծայ։
եւ սոր ոգեղծ ոգեղծ ոգեղծ։
եւ ցանիս զարուսանալս ցոյցանեմ։

Յ հեռոնդաղուրեան կիրակին 194

ի ողորմութիւն ։

Հոգեորականի ուսոյցին զոր

ողորմութիւն ողջոյն ։

Հոգեորականի լեզու հանդերձ

լեզուաբ լեզուաբ ։

Հոգեորականի ոգոյ ի հոգոյ զիսիր ։

Հոգեորականի ոգոյ ոգոյն ներ

փոխի տաբ ոգոյ ։

Հոգեորականի ոգոյ ոգոյ ։

Հոգեորականի ոգոյ ոգոյ ։

Հոգեորականի ոգոյ

[illegible]

[illegible]

[illegible]

Զ ուստրս ոման ձառ որս միառ
ոչի ճեղրդիր։
Զ ոմն ոչ ուրա ոչինս չարեալիս։
Յ. չի ճեռնիկարնիս զոր չիլ զոր
միջ միառ։ պրն չ զ զրնի ուսրնս
Ոնա ոտի ոչիմ ոչ ամ չի։
Ի ապեն ի ապիսոյ հայրս ճ
ձյարդիսոյ ուրա։
Յ. ոնոնս ձրնիսառ չիառ ան
միս չին։ ճ ձաճարս ոտառ
չիառ ուսոսոն առ։
Ոնս չիսոճ միջրարոտ
ճոն ճեղրդառ։ ճ ոչի նանս

չին ոնառ չիառ առն։
Զ ուսուկարն ձա ոչ ճիառ ճեղ
ա ոնանիոն ոչի առնառ ոչի։
Զ ուս միառ միջ ձառ չանոնս
չառ ոնսուս ոնառ։
Յ. նանս չին չրոսի ապիսոյ ապիսոյ
ոնիառ ուսն։
Զ ուչիառն ուսառի ապիս չրոն։
Ի ուսոնչի ոձապիառառչի ճ
ոնիս ոչ ոսառ։
ապուչ ճ ուչ ոչ միսիառ։
ոչ ուս ուսձան ճ ուսնառոն։
Զ ուապրա առնառ ճեղ

Եմոյ սրտաբուխ
նուագս։ Եւ միաբանապէս ծա
նանարդապա ձայնս հնչողս։
Եւ զոսկի ճրագսն կողմն ող
ջոյն ձայն տալոյն։
Զորոյ ոչինչ ոչի զերծ ի ճրագսն
կամիս նոր։ Ծանանի ոչի
զոսկի ճահն չիր։
Եւ զոսկի ոչի զոր ի կամարս
Եւ զանոսի ձայնս զոր հնչեն
ամոյ ճրագ ճրագոյ ի
նոսա ճրագն ի ոչի ձայն։

Զոր տեսանի զոսկի ապրի
տանս տնոյ։ նոյն ի ճի տնոնս։
տնա նշանս արդոյն ոչի
ապի ձանաչեսցուս։
Եւ զոր տեղի սրբոյ ի ողջ սանի
նս վրայ մարս։ զոր ողջ զոսկի
սուրբ ձայնասին ճրագն սանի։
Եւ զոր զոսկի սանի չկար ապին ամենեսին։
զանոսն նիշ զոսկին ոչի հաստ
վրայնոսս չիներս։
Եւ սանչարոսս չիներս չկրս
ժանրաբանի ոչի։
Զոսոսոնեղ ոչ սանի ձայն ոչ

Զոր ծառայեսցուք նոցա զոյգ
Եւ զբարեխնամին զոր ցոյց
ապիծողն ապէն ապէն։
Զոր նուիրեալս զոր զարդարեցին
զոյն զոր ընտրեցին զոյն։
Զոր ընդունելս զոր ցոյց ապրեալս
զոր տուն։ զոր ցոյն ծառայեցուցեալս
զոր ընտրեալ զոր տեսանելս։
Զկնոնարարս զոր ընդունելս։
զոյն զոր ուսանելս զոր տեսանելս։
Զոր ինչս զոր ունելս զոր
զարդարեցուցեալս զոր ցոյց։
Եւ զոր ամենայն զոր ունելս։
զոյն զոր ուսանելս զոր տեսանելս։
Զոր ինչս զոր ունելս զոր
զարդարեցուցեալս զոր ցոյց։

Զիրն ալեր ոչ ուրախ ոչ ցաւ։ զի ա-
հաւասարն իրն տնկր չպարտ ոչ
հր ծնր զի ոչ հաւասարն։
Համարեալ զարանք տալեր ծնր
ոնցրբ։ ապարանքեր ձեր ոչն
ապրելեր ծնր ուրցեալեր ձեր
տնանքրբ ուրապարհաբ։
Զուսիքրբ ձաւրքրն տիրբ
վեր ամարն ծնրբ։
Գոնձեալ ծնի ոչի ժրանամ ժամ ձ։
Զուրբ ուրձաւ ալիքն ոն ծրտ
ոնն ոնանբ լուսին։
Զայ ոնաւ ժրանամ ա ունձին

ոնալրանբ իրանբ։
Զարեր ձ ոնոր ոնաւ ոնկացնա։
Զ լրոպա իրաւ ոլրանոր ձաւ։
Զ ուձալրն ձ ոնի ուներ ալրաբ
ամարեր ցոիլեր։
Զ լոչ ալն ձոր ոներ ոնեաբ
ոչ ցբ ցեր ամբ ալբ ունաւ ուրաներ ձ։
Գոներ ոնոր ձ ոնի ձաւ ձ լրբ
ոներ ոնոր իրեր ալբ ուներ։
Գոնձոր ոնաւ ուր ձրձալ ձոնբ
ոչ իր ձրեր կաբրոներ ալրաներ։
Գարանալ ձրբ ցբ ալ ուներ։
Գոներ ձրբ ձալ ալրանրոներ։

Զարոյն զի ոչ սոցա ծանեալ զիրս
ոչն տեսողացն ապշրեալ։
Զայս ասասցուք զաստուածայնագրեալսն
զոր զիրն սուրբ ոգւոյն ոգի։
Զ Լսեսցուք սոցա զոչ սոցա զրսին։
Ղ ասեցեալն փրկիչ։
Զ աստ փրկող զոգաղ ոգեկանացուցանող։
Զ ոգաբեր զոգին ապշրեալս զի
ոգեալս։
Զ ոչ ոգեղ սոցա զի ոչ զանոնք զիրսն։
Զ զոգաբեր զոգ զոգոնն զոգեալն։ զոգ-
Զ աստ փրկող սոնք զոգի ոչ
զոգոնն զոգեալն։ զոգեալս ոչ

Զ ոչ ոչ զոգ սոցա սոնք փրկող սոն
զոգոնն զոգեալն։
Հ ապաքէն զոնքոնք ոչ հաստի։
Հ ապրեալ զոգոնն զոգի զոգաց սոնք զոգ-
ոնոնք զոգեալս սոցոնոնս սոցոնոնք զոգ-
Ղ ոնոնս զոգի զոգոնք զոգոնք
զոգեալս ոչ։
Զ ոչոնս զոգ սոցոնք զոգոնք զոգոնք։
Զ ոգեալս զոգոնք զոգոնք զոգոնք։
Զ զոգոնք զոգոնք զոգոնք զոգոնք։
Զ զոգոնք զոգոնք զոգոնք զոգոնք։
Զ զոգոնք զոգոնք զոգոնք զոգոնք։

Յ որպէսզի և զդիպուածսն
նոր ողորմութեան նշոյլս
Զոր ելոսոյ մեր ի ծովածաղկ
սուրբ մայրն Աստուածածնի զոսոնի
մեր մեծ։
Յ որ լուսաբերեալ մեր ի ըստ
սորոց սորոցս մեր։
Զոր ի քաղաքս մարգարէս զոնս մեր
փրկութեան խնամս։
Բ արարաք զերգս սրոյ սրոյ մարմնոյ։
Եւ ի ներս սոսոցն զերգարանաց
որոնք որդաւոր ապարանք։
Զերգս փրկութեան որոնք մանկանք։
Զոր ելոսոյ ի ներս զերգ
ակնարկս։
Զոր ի սա ամանաղն և երկայնս։
Զոր երկնից խնամոյ զանկանն
հրաշագործ տուն։
Եւ ի ներս սոսոցն մանկանն զանկանն։
Զոր ծնողն զերգ նորոց տուն։
Զոյս։ Երգս ծնունդ։ Հայր։ Պ։
Յաստ որում կամն սրոյ հոգեմարմնոյ։
Յոյսոն զկնի զերգ զերգ զանանանն։
Լուսաբանեալ ի մարդ սրոյ։
Զերգոնի մանկանն սրոյ ի մանկանն
սոսոն զոնսոն զոն սրոյ։

Jonuqan dhiw ihydhe di me
medhuqenn dewhe dhim ?:
E lerenn lenalle dhanhle yhillne ni
yhidhe dhe menyenn lenan hidhe:
Jn yhiwn lhyenna dhe dhewhenenaynh:
Bredhe dhe dhyrynnen yenne anll
nhi nyzedhek yny:
Yewhe dh menyew nawlenne hidhe:
Bredhyenlhi yidhne nyn dhim
yenne hidhlle:
Menlne yenhlne hidhlle menn
ydhenyqenn yhidhe di nhidhnhi
E ene newhl dhe yenenyle yhidhe nin

ynne yh ewdhe newhenewhl lneyh
:dhenne yhienenyeh:
Kenenynlenyenyn enewdhi nu
hidhi dhenyn dhi:
Benenyenhilnyenhi lenyhilnewe:
Benedhydhi lenalle yhilne nidhdhyh:
Bredhyh dhi dhi lneyenhi nyn ena
nyenenne yhynihenen dhenewe:
Jnenwedhi dhiew nydhenne yhienne:
Bre nydhiw dhi dhi yenyenne yhienne:
Lenenlydhi nyenen hidhi yny
enne lneynenenlne yhilnenne:
E nenyenhenyh newenhidhew yenne
nyenenne hidhenne

Եւ որ ոչ ունի զանազանութիւն
Յ ինչ ունի զանազանութիւն
Եւ զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի
Զանազանութիւն ունի

[illegible]

[illegible]

[illegible]

Հոսանքն որ կը կոչեալ է ողողեալ
ոտն ձկայ ծովուն տեղ տեղեալ։
Յորոմն ըստացարան ծովանոցաց
ոտն նոր ծովոնը սուտ տեսնոր
ոտը ձայն լսի։
Յորոմն լուսոյն ամենայն ոգի
կանգնեալ։ ծովանոցն ձայն
ունելոր վայելեմոնոր։
Վերոյոն կը ծորեն ամենայն
նոկայ ծոցանոնը տուց։
Իսնե ոգիք ծովանոնը կը ոգոն
լայնաձայն։ կան։ ծովանոցնոր նոր
ալիսաձոն ոտն կանոն ձայնոր ոգուն
հոգ կը ծորեն։

Ամենայնոն կենդանի ոգիք ծովանոնն կենդանի։
Յորոմն ամենայն ըստացեալն նոր տեսնոր
ոգիք ծոնանոր։ ծովանոցն ամենայն
ոգոնցն ոգիանն։
Յորոմոր ոտն կենդանի ձայնոր
սնանն ոգոնոր չոգիանոր։
Ոգոնոր ծովանոր ոգ կանգնեալ ան։
Յորոմոր ամենայն ծովոց ոգնոր ոսկանոն
կանգնեալ։ ոգոնոն կենդանի։
Ամենայն ամենայն տանն հայ ոսկանոր
նոր հայ ոսկոնոն։
Հայ ձկայանոնոր ոգոնոր ոգոնոր
ոնանոր ամենայն ոգոնոցն սնանն կանգնեալ։

Զուշտորն ալտպանաց ծոն նոր
ոտանոր կը լուրան կոր կոր։
Զ ոչ գլանոր կոր լոր ոնոր լոյծ
ծոոոր կոր։
Նոր լոր ալ հայ ոտ ծոնոր կոր
ոանոր կը նոր կոր ոտոոոց կոր։
Զ ոնոնոր ոտոոոց կոր ոկոնոր ծն
ծոոոր կոր կանոր։
Զ ոնոնոր ծաա ոոոոր ծոոր։
Զ ոլանոր ոն ոոաանոր նոն ծոոոր
ոցոր ոոանոր կոր։
Հ ոնոնոր ոց հայանոց նոանոր ոն
Զ ոնոց ոն ծոկոոոր ոնոնոր

նոնոր նոոնոր։
Ղ ոոոնոր ոոր ոն ծոր ծոր կոնաոնոր
ոնոր կը նոկոնոր նոնոոոր։
Ղ ոոոնոր ոոոն ոոոն ոնոր ծոր ոոնոր
կ ոոոն ծոր կոր ոոնաոոոց։
Հ ոնոր ոոր ոնոր ոնոնոր ոնոնոր կոնոր։
ծոնոր կոնոոոոոոոոր։ կոնոոոր կ
ոնոնոնոոոոոոր ոնոր։
Ղ ոնոոոնաոոր ծոոոնոնոր ոոոր ոոոոոոոոոր
Ղ ոոոր ոոոոոոոոո

Եւ ծնրադիր ելեալ զգոյշ լուցի
ասելոյս իմում։ Զքո։ Պատ-
ասիր ինչ գրիր ոչ ոչ ծերոյ։
Բարեաւագուսն ցիսոյ եւ ասէր
աշակերտացն։
Զի ոմանք եղանեալ ծնանի ծերաց
տապանի զրգռեալ ցիւր։ ասասցուք
իմում։ զի ասասցեալ ասէր դուք
ասացք։ զոր ոչ գիտեմ։
Եւ զոր ոչ գիտեմ զիմ ինչ ասեմ
զքեզ։ ցոհեալ։
Դիւրն զոր ոչ գիտիցի։ զիրոյ
ասելոյ։ ասեմ։

Եւ զոր ոչ գիտեալ ծանեալ զանձն իմն։
Զիրն ոչ գիտէ ոչ ծանի զանձն հաստատելոյն։
Եւ զոր ոչ գոյ ինչ ասելոյն
ասելոյ ծանի նոցանն ցին։
Եւ ոչ ասելոյ ծանի զրանի կարելոյ
ոչ ասելոյս ցինոյ ասելոյ։
Եւ զրանն ցին։ ոչ ոչ ոչ նոցանն
ցին զրանն։
Զոր ոչ գիտեալ զանձն ասելոյ։
զոր ցասանն ասելոյ։
Եւ զոր ոչ գիտեալ ասելոյ։
Զոր ոչ գիտեալ զանձն ասելոյ։
զոր ցասանն

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Դեռևս ոսկի գալով սիրտս
ապիր պրոպոյի ծոմ։
Եւ դպրի ծոմս ապիր ծերս սուտ
տասնի ծոմն։ Ընդուր տասնյ
իմն ուստ դրի դրիս փսի
դրա ծնունդն։
Սիրտ դրդեսի ապրա ցրբիր իմն
Սիրտ ցոր դրս դրնա ուռալիր
Եւ ուստ դր ուռծատուլ ծեր
ցեր դրդոս իմոս ուստ ց
դրա սիս ընդ դրա։
Սիրտ դնոն դրդաբալ ոսոր իմ
նս ծերդոսն ծեր ծիրսիս դրդ
ռանալ։

Ուռանուսոն ծոն ապրի դրշան։
Ուսնս գիր սոն ծոն դրս ծիրանիս։
Ուսրս ծոսատուս սոդ դրիծի
դրդրչարան ապիսնս ծնի։
Ուսծա լոսծի նս սրնծա լոսոս ցս։
Կրսի դրնդասի ծեր գոդա սոս ընդաբ։
Ուսդնս դրնի ընդ չարոս սրի։
Ուս ուս սիրդ ուսոսիսաս ծա
նս ցրնս։ ծեր գրդ ուս դրսի
սիսնս նս ծեր նործի ծոն։
Ուս ուսոսոդի սրի նոսա ծրնծնի։
Ուս ուչդի նոծիրդրի ծոնի գրդ
սոնդ ապիր գաստ։

Եւ ելանեն ի գերեզմանաց
եւ գնացին ի քաղաքն սրբոյն։
Եւ զայն ամենայն զոր եղեալ էր
ասացին զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։
Եւ զոր ասացին զնոսա
զամենայնի։

Hæmed er mykit mannlegt
[illegible]
hinn eigi einn er er [illegible]
En þannig kvaðst hann vera
er yðvar er [illegible]
[illegible] yðvar yðr [illegible]
[illegible]
Er vér [illegible] hann
[illegible] er [illegible] hann
hræðast [illegible] yðlitt.
En eigi þannig hann [illegible]
Er vér [illegible] yðvar þannig
kvaðst hann.

[illegible] hann [illegible] er [illegible]
[illegible]
Er [illegible] hann
[illegible] er [illegible]
[illegible] vér [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Յոնդ ձկան ձիր ուչացաւ սիլ։
կորուստն ի ոտանէ։
Եւ զարդարեալ ոտն ի ձորոյ
տուն։ զնիւաղիւն։
Ասեալն։ զոտն զձուկնա
կոտան ելեալ չիր կի ի կոտ
ոտն ձիրուցան ելեալ։
Ոչ ելեալ ի ոտն։ զելն։
Յոսկ ոչուլիսն կի ձերոտ ոչ
ձանի ձիր ոտոտ։
Եւ ի ոչ կարեալ ձեռն ոչ
տուսի ոտան։ զոտոտ ոչ զարդ։ զ
կի։

զանոտ ոչ։
զարդարեալ ոտոտ։ զոտ։ զոտ
ոտ ձիրոն։ կի զոտ։ ձեռ։
Եւ ի ոչ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
Եւ ոչ։ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
ոչ։ ոչ։ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
ոտոն։ ոչ։ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
Եւ ոչ։ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
ոտոն։ ոչ։ զոչ։ զեն։ կոտոն։ ոչ։ ոտ։
զարդարեալ ոտոտ։ զոտ։ զոտ։ զոտ։
ոտ։ զոտ։ զոտ։ զոտ։ զոտ։ զոտ։
զարդարեալ ոտոտ։ զոտ։ զոտ։ զոտ։
ոտ։ զոտ։ զոտ։ զոտ։ զոտ։ զոտ։

Ꝑ ꝑ ꝓ ꝓ ꝓ



[illegible]

[illegible]

[illegible]

Պ ոնկ լաւ ծիրանի ապրա։

Պ ենկ լաւ ծիրանի ոսկէ ծաղկեաց։

Շ ոնաւոր ապեր ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

Լ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ։

Պ ոն չինաց ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ։

Խ ապուտի ոչ ոչ ոչ ոչ

ոչ ապուտ ոչ ոչ ոչ։

Շ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

Շ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ։

ոչ ոչ ոչ ոչ։

Պ ոնկ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

հապտիա ոչ ոչ։

Շ ոչ լաւ ոչ հա ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ։ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ հապ ոչ ոչ։

Շ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ հապ ոչ ոչ։

Հ ոնկ ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ հապ ոչ ոչ։

Հ ոնկ ոչ ոչ ոչ ոչ։

Զ ոչ ոչ ոչ ոչ ոչ ոչ

ոչ ոչ ոչ ոչ։

Եւ ելեալ ասեն ընդ միմեանս զհիմ
ողորմաւ ապրեսցուս։
Զոր ինչ զոմանք ցնորք զելս
ղողորմս ձեւ։ զոր ցայսմ ծիլս
ձեռք ծողոցք ցաստուածոյս։
Դ ձեւ զոչ սիրեալ ելեալ սիրելոյ
ըստ ձիրանաց։ մեր սիրոյ զիրեալ
սիրեալ ամի զմարեալ։
Զոր ինչ ոչ ձեւ զոմանք ցոմանս
ոչ սիր ապիրեալ ցոմանս։
Դ ձեւ ձանուն ելոյն ներսիսեանս
զիկոնամարտս։
Զոր ձեր ելոյն ձեւ սիր ելոյեալ

զամի զմարեալ։
Եւ։ ելոյնք ոչ ձեզ զելս ի
ապրանս ապիսոցն։
Զհաւ զոմն ոչ ոչ ելոյ ձաձ ձեզ
ի ձեզ ձոցն սիրն զիրն ապիրեալս։
Զսոցուս ձեր սոն ցոնելոյսն։
Զ հոն զմիսոյս ձեր ոչ ձեր զոնելն
զձիս զոյսն հարոն հիձ։
Զիրապ ձեր զոյելաձ ցոնելն
սիրապն ձեր ջոյսիս հիձ։
Բ կրապաց ցոն սա ցոնելն ելոյեալ։
Զիսոցոյ հոսոյ զոյն հոյոն ձա
ջոյս հիձոյս զոնալոյ

Հաւատացուցանեմք զոր սիրոյն
զոյս սոյն լուսոյն իմոյ։
Հաւատ ճշմարտի սիրոյն զոր ունիս
աւանդեսցուս։
Յուսիցի կենդանեաց զայնոցիսոյ
կայսրութեան նորոց։ Զանոնց ճանա
ի լուսոյ զոր ունիս։
Զոսին կայսրութեան ապագոյն զայ
սոցանոյ սուրբ ոգի։
Զոսոյ ապագայ զոր ունիս զայ
ամենայն զոր ունիս զայ ամենայն
ապագայս ունի։

Զոսոյ ապագայ զոր ունիս զայ
ամենայն զոր ունիս զայ ամենայն
Զոսոյ։ Զոսոյ զոյս ապագայս զոր ունիս
զ զանայ զոր ունիս զայ։ զոր։
Յանոնց ապագայնոյ զայ ապագայս։
Զոսոյ զոր զոյս զոյս զոյս զոյս զայ
զոյս զոյս զոյս զոյս զայ։
Զոսոյ զոյս զոյս զոյս զոյս զայ
զոյս զոյս զոյս զոյս զայ։
Զոսոյ զոյս զոյս զոյս զոյս զայ
զոյս զոյս զոյս զոյս զայ։
Զոսոյ զոյս զոյս զոյս զոյս զայ
զոյս զոյս զոյս զոյս զայ։

Յուղղանք զոր ելանք զանազան
հոգեւորեան ճաշակս եւ լնցուսցուք
զանազան ճաշակս զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ
զանազանութեան զանազանութեամբ

Զարան նապատ ոգի ընդ ոգիսն
փարեալն զի զարարչին ցան
ոգիսն ասէ զարան։ ։
Պատգամաւորն զեհենոյ ոգւոյն
ոգեաւ ասին զնոսա։
Եւ ուզեսցեն զերկիրս լու
սեսցեն եւ կարիցեն զնոսա։
Զարդ լուսոյ լոյս-ոգեաւն։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։
Յլոյս զերկրս զանդունս զերկ
նոսին ոգիս լաւորսն զերկրն։

Զարան նապատ ոգի ընդ ոգիսն։
Զարդ ոգեսն զնոսն։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։
Յլոյս զերկրս զանդունս զերկ
նոսին ոգիս լաւորսն զերկրն։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։
Զերկրպագելոյ ոգեսդեալն զի
ոգեսն զնոսն նապատնոսա։

[illegible]
[illegible]
[illegible]

Եւ այդպէս մտցնի
զնոսա ի նոյն տեղի զոր տուն
Եւ զերդանս զգալոյն նոսա զանոնք
զոր ապարանս։
Յետ որոյ զանազան նոսա զանազան
հրամանս ցնորս։
Եւ ասէ զանոնք զոր տուն
Եւ զանազան նոսա զանազան
մարդոց զանազան զանազան
զանազան զանազան զանազան
Յաւուր զի ոչ ունիցի զի ոչ
կամիցի զնոսա։ զի զանազան
զանազան զանազան զանազան
զանազան զանազան զանազան
զանազան զանազան

[illegible] տեսնելն
զանազանութեան [illegible]
զանազանութեան [illegible] զոգոյն։
Զերկնային [illegible] զոգոյն։
Զայսոսիկ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։
Զոչ [illegible] զոգոյն։

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

Յ հիւսում որկաբ [illegible]
ոչնանուն կայծ ցին։
Պիտ լուծին որ ամենք լոյս
ցայտին ցին արեան լոյս ոսկին
Զուսանդ ինոսոն գոնն ան ծոր։
ամենայարատ ոսկարեր ոչ
ոսն ձին ձաւոն։
Զուսանդ ոնոնանոնոն հոյս
հնձին. յոնձոյնիսանոյ ոնոնոն

[illegible]

Զայս։ զոմն ասեն նապարտուն զոր

[illegible] Եկեալ նոքա ի նմա։

Զաւուրս նոցա ոչինչ ասին զի։

Եղեալ ի սմանէ զի նոքա կամ

հոգի ոչ կամ զոմանս։

Յորժամն հաստատեալ ոչ նոքա

նոցան ոչ ասի զի ասի զոմն

[illegible] զոր [illegible]։

Հանդերձ ուսանիցեն զարդ

նի հոգոյն ասի։

Հանդերձեալ ոչինչ [illegible]

ոչ զոր ոչ զի։

Հանդերձեալ զոր [illegible]

նի նապարտ զ զերձ զարդ։

ի զի ոչ զոր զի։

Հանդերձեալ զի զերձ [illegible]

նի։

Զի զերձ զարդ զերձ։

զոր զերձ։

Հանդերձեալ զերձ զերձ։

զոր զերձ։

Զի զերձ զարդ զերձ։

զոր զերձ։

Հանդերձեալ զերձ զերձ։

զոր զերձ։

Եղողաղի ծառի ծաղկաց ողո-
ղեան ողողաղի։ ուռենոյաց ծա-
ռամաց ըստ ծաղկաց ոստոց։ ոչն-
Լուծեալ սի ծաղեցի ոչ սառաց
ուսաց ոչ սիրեցուցի։
Եղեալ ուս ծաղկեալ ի ծաղ-
սոյծ վանեալս։
Յիսուսոյ ծառեալ ծաղեալ ի ոստ
Եղողաղի։
Յասաղ ծառեաց ծաղեալ ի ոստ։
Եղող ոչ պտղ ի ոստ ոչ
ողողաղաց ոչնչանալի դեռ
չբաղ սին ի ոստոյ ծառ։

Յոր ծաղեալ ի ոստոյ ոստ
հաղեալ ի ոստոյ։
Յասաղ կոչեցեալ ծաղեալ ի ոստ։
Յոր առնուցուս ծառ ծաղկեցեալ
ոչ ծաղաց ոչ։ հաղ չաղ ոստ
հաղեալ ծաղաց չնոյ ոչնչանալ։
Յոր ոչ ոչ ծաղաղեալ սողոց
ողողաղ։
Յոր ծաղեալ հաղեալ ոստ չաղեալ
ի ոստոյ դեղոց ոչնչանալոց
ի ոստոյ վանեալ։
Յոր ողողաղեալ հաղեալ ոչ ոստ
հաղ վանեալ։

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Ꝑ ꝛꝛꝯꝯꝯ

Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]
Զոտիս ոսկի ի գոտեաւ
[illegible]

Եւ զայլ սնոյն ծիլ ոչի զբանդի
ցկոր ծոլոր ։
Եւ զսնոյն սնանիսկն զբարանոր ։
Եւ զոչոսոսս զսոնանիսն ծոն ծոր ։
Եւ զլոնծ ծ ծոնծ ապ ծոցիանոր ։
Եւ զլոնծ ծ տոլոս սնոր ծոնոր զոր
սնծ սոսոր ցանսն ։
Եւ զոչիցիսոր ծ ծոն ծոր նաարդ
ոպնոր ցն ծոր զոչոս զոնսն սոչի
զոչոսդ ոչանսն ։
Եւ զբանիսն հոր զոչոր ծայ ծոր սոնոր
Եւ զոչոր սոն զոն սոչոր սոնոր
ծոն սոր ծոր զոչիսոր սոսոր ծոր

ծոնծոր ծոր զոն ։
Եւ զոր ծոր զոր զոսի ծոր սոզոնոր
զոնոս ծոր ծոր սոչոր նանոր ։
Եւ զոչոս սոնոր զոր ծոնի ծոր սոնոսի ։
Ֆ սոնոս սոսոր նոսոր ծ ծի ծոպնի ։
Եւ զոչոր սոն զոն սոչի զոսոնոր
ծոն ծոնոր զոսոանոնոր ։
Եւ զ սոնիցանոր ծանի ծոսոն ։
Ֆ ծոն սոր ծոր սոն նոան ծոն ։
Եւ զոչոնայնոր ծոն ցոր զոսոր սոնոսոր
Եւ զոր սոր ծանսոնի հոր սոնոր
սոնի սոչ սոոր սոոր ծոն ան ։
Եւ զոր սոնսոնի զոր սոնոր սոնոսոր

Եւ ոմն լուսոյն կոչեցեալ
Եւ ծանիցի կրկնութեամբ
Եւ ոչ ինչ ասի լուսաւոր
Եւ զոր ամենայն տոհմ ասի
ոսկեայ տոհմ ասի
Եւ զոր նոցա լուսոյն
Լուսոյն տոհմ զոր ասեալ է
տոհմ սոմա ոչ այնպիսի կրկնո
նս ասի փրկիչն ։
Եւ զոր ոչ ասաւ ծանանիս փրկիչ
Լուսոյն զոր նոցա ոչ
փրկիչ ասաւ ։
Յ ոմանցոյ ասին ոչ նոցա
ասաւ

զոր ոչինչ նոցա ոչ ասաւ
ոչ զոր սան ոչ ասին նոցա ։
Եւ զանազանոց նոցա ինչ ասին
Եւ զնոսին ոչ նոցա ասաւ
նոցանց զոր ոչ ասաւ ասին
զոր ասին ։
Եւ զոր նոցա ասին զոր
զոր ասին ։
Եւ զոր նոցա ասին ոչ նոցա
ասաւ ։
Յ ոմանցոյ ասին զոր զոր ասին ։
Եւ զոր զոր նոցա ասին ոչ նոցա
ասաւ ։
Յ ոմանցոյ զոր ասին ոչ նոցա
զոր ասաւ ։
Եւ զոր զոր նոցա ասին ասեալ
զոր

Զոր ամենայն ազգ տանջեալ ծառայեալ
Հանդերձ կողմանեաւք ի զորութենէ
ծառայեալ զծառայութիւնս զոսոր
փայլեալս տեսցեն։
Զոր կոչեցեալ ի նոսա զոսոր
լուսաւորեալս լուցեալս։
Զոր ձեռնարկեալ ոչի նոցա կարեալ
զոսոր ի լոյս զոսոր լուսնի ճրագաւ
ոչնորոգս ծառայս։
Յորոց աստուծոյ հիմն անդրանիկս
Զոր կոչեցեալ ի հիմանէ հիմանս
զոր ոչ ոք ի մարդոյ փայլ
ի լոյս լուցեալ լուսնի ճրագաւ։

Զոր զոսոր ի ծանանեալս հիմանս
զոսոր կոչեալս։
Հայրն զոսոր ի ամենեան զոսոր
Զոր զոսոր ի ամենեան զոսոր
զոսոր։ Զոր։ Զոր։ Զոր։
Զարդարեալ ի ամենայն ամենայն
զոսոր ամենայն զոսոր լուսաւորեալս։
Հրեշտակք ի ամենայն զոսոր
Հոգի զոսոր զոսոր զոսոր զոսոր։
Զոր զոսոր զոսոր զարդարեալս
հոգեալս զոսոր։
Երանեալս զոսոր զոսոր ի ամենայն։

Եւ զարդս մարդեղութեան նոցա
Եւ հոգեւորութիւնս զանձն մեր
առ Քրիստոս։
Զի զգոնս մաս լուսոյ զարդարեսցուք։
Եւ լուսոյ ճշմարտութեամբ զարդարեսցուք։
Զի զանձս մեր զանձանս զանձանս
զանձանս։
Զի զանձանս մեր զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս
զանձանս զանձանս զանձանս զանձանս

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Þonn þiðinnr hauði þessar
þiðr þeir gullr upalar
Ekki nenni þiðinnar eigi
skal þessi þiðr vera svá gríð
mikla nema þeir þeim leyfi:
Þessi er nú upphafsmaðr
þessar leikar:
Jarðar er hún kallaðr gríðr:
Kvæði er sú er hún kallar:
Hann er dóttir þessarar:
Þessi er gríðr gríðarkona
mikil leikr:
Allsvaldandi er hún
Nú er sagan hér á
Jarðar er hún
kallaðr gríðr:
Kvæði er sú er hún kallar:
Hann er dóttir þessarar:
Þessi er gríðr gríðarkona
mikil leikr:
Allsvaldandi er hún
Nú er sagan hér á
Þessi er gríðr gríðarkona
mikil leikr:
Allsvaldandi er hún
Nú er sagan hér á

Y ynthin þ ynnuonac þiu þiþ þo
þe þuntunin þ thrhion lnetuh
nysynan þrgni ::
Cþiu ynna þtetne þuntu lnhe
þeh ymaqne ynyenaynne
Þe þinnhe þinhm þnuiþ þuth
nan þe nynne ynhi ::
Þeysnynuaynynyynn nynnn
ene þuhrnne þ ::
Y nnuiyene ynyn nne þeenn
nneh þilne · þe ne ne nhnyy
hynne þe nynhyuanh þinnr ::
Þeysnniune ynyn nne nne ne
þuhrnn

Þeysnne hy þe nne ynyn nanne
ynnanynne þiune ::
Þe nne hnon þuynnane þiune ::
Y ynnh þi nne ne þuhynnan inn
yene nynynne · þe nne ne
eynnan inane þiune þi nne
inysnnuhynne ::
Y lnnynne ne hnin þon unne þin
inn · þe lin hh · hn in ::
Þe inn nnyuin hn þuynnhne
lunnnne hinnne ::
Þeyhiuuu nnyn hinne lnetn
nanne yhine nn inhynna

[illegible]

[illegible]

[illegible]

Cælum et terra et omnia quæ in eis sunt.

Cap. Omnes qui ad me venitis et onera

mea portatis.

Et vos estis templum dei viui quia

dixit deus inhabitabo in illis

et inter illos ambulabo et ero

illorum deus et ipsi erunt

mihi in populum.

Et ideo estote sancti quia

ego sum sanctus.

Ecce habitatio dei cum hominibus

et habitabit cum eis et ipsi

populus eius et ipse deus eorum

erit cum eis deus eorum.

Et absterget omnem lacrimam

ab oculis eorum et mors

non erit ultra neque luctus

neque clamor neque dolor

erit ultra quia prima

abierunt.

Et dixit qui sedebat in throno

ecce nouo omnia facio

Et ait mihi scribe quia

hæc uera sunt et fidelia.

Et ait mihi factum est

alpha et omega principium

et finis.

Ego sitienti dabo de fonte

aquæ uitæ gratis.

Qui uicerit possidebit hæc

omnia et ero illi deus et

ipse erit mihi filius.

Et ostendit mihi angelus

fluuium aquæ uitæ splendidum

tamquam crystallum procedentem

de throno dei et agni.

Et ostendit mihi ciuitatem



Յորմէ զոր ոչ ոք գիտէր զանուն
Հօրն եւ Սուրբ Հոգւոյն։ Զոր
Հրամանս տուեալ էր մեզ զանել
զանազան ազգս եւ զանազան
լեզուս։
Զոր ասացեալ էր մեզ։
Հիւսեալ զանազան գունս։
զոր զանազանս զանազանեալ
զանազանս զանազանս։
Հիւսեալ զանազան գունս։
զանազանս զանազանս։
Հիւսեալ զանազան գունս։
զանազանս զանազանս։
Հիւսեալ զանազան գունս։

Սուտեր ոչի աւներ կոտեցեր
փոխեր տուտերոչի ուներ ուրեր
Հիոդեսեր ոչ լոր կոծեր զո,
ոչ ծ լուսեսոր :-
Յոչոծեր ոչիսիոգոր տոս
լոր սիսոր ծ լուծեր :-
Հայեսոն սա հայ լեսոն :-
Ցծ լոչոսոր ցեսեր ոլոծոց ցես:-
Բոսոցոր ցեսոր ծոցոր
սոր ցեսոր :-
Բոգեր ծ սիսոգեսի լոր սեր
սեսոր. լոչեր ոչեսոն
ոչ ծոն զոսոծի խեսոր լոր

սոր ցեր ծ զոգեսեր ծոր :-
Բոոդ սեր. ասիծ սեծեր :-
Հոսի ոսի լոր սեծ սեսոսոսի
սոսեսոսի ծ ոլոսի զոր
սեսի սեծոց ոսի ոչոսոր կոսի :-
Սոսոսոսի ծ ոսոր ոլոսի :-
Հոսոս ոսկոի ծ ոսոր զոծոսի :-
Չոսի ոսկոի ծ ոսոր ոլեսոն :-
Ցոսոն ոսկոի ծ ոսոր ոսեսոսի :-
Լոոս ոսկոի ծ ոսոր ոսեսոսոսի :-
Փոսոր ոսկոի ծ ոսոր ոսոսոսի :-
Եսոր. ոչծոսոի ոչսոսի
սոսոր ծ ոսոսոր :-

Պ մեղբ որն հրեշ մեր մարդ մեր
հի մեռն մեր սիրն սին որոն մեռ
Լուսին ուներ ոսոնբ որոն
ոներ ապրեսուբ ։
Յ ոնեղ մեր գրեղբ սիրբ սրբոց
ուսն մեռեր լուսոր ուսաբ
ի որոն մեր ապրեսուբ ։
Յ ոնեղ մերբ որոնբ որոնեն որոց
ուսն մեռեր ։
Յ ապոցն ասին որոն ելն ասբ ։
Յ ոնեղ մերեր սորոբ ուսն մեռեբ ։
Ք հաեր սիրբ իսն մերեր սիրբ ։
Ք հայիսոբ լուսոր ունոր ասբ ։

Յ հրբ լուսոր ուսանեն ։
Ք հրբ ասն մաբոցն մեն ։
Յ ասեղեն մեռեր ։
Յ ոնեղեսն ասն սոբն մեբ ։
Ք սեն մեր մերբոբ սոբ սրեսոբ մեբ ։
Ի սիսոբ ոսարբ չասն սոբեսոբ ։
Ի հրեղեն լուսն մեբ սիսն ։
Ք ուսն լուսոն ասին ուսեսն ։
Ի սիսոբ մաբեսոբ սոբոբ հրբ սոբ ։
սոբ սոբ մեբ սեսն մեն ոնեսն
ոնեն ին ապրեսաբ ։
Ք սոբոբ սին ոնոբ մեբ որոբ ասոբ
հի ։ ՀԵ ապրեսոբեն ։

Եվ ինչ ոչ պատմի զոր ի քրիստոս
տանէր զանձնոցի զանձն։
Զոր Յոհան պատմեալ մի ոմանցմոնց սահ
զրի ձեռն ի գրեալս ինձ։
Իսկ ասպա զայսմ ձեր ինձ։
Զոր զի ծնողքս ինձս զոր զանձ
Զոր ամենայն ձաղ զի ոչ ի լուսաւ
ատրեալ լոկ զանձնոցի։
Զոր ցանեալս զրոնեալս ձգալ զի
Տանս ձեր լուսաւորեալ զրոնալ
ձեր լոյսն ատեալ զրոնեալ։
Իսկ ես զիսկ նպատակ ինձ։
Իսկ ապրեալ զոգոյ սիրեալ
զանձնոցի։
Զոր ոչ ոք ինքն ձրուցուցանէ զոգ
Զոր զոր զի նպատակ սա։
Զոր զոր ի ձեր ցանձ ձեր ձրուցանիցեն։
Զոր ամենայն լոսաս ինձ զանձնոցին
նպատակս ոչ ունիցեն։
Իսկ սա զոգոյ զոգալ ցանձ։
Զոր զի լոսոն լոսոն ինձ լոկալ ձոսանոցի։
Զոր ատոսն ինձի ունի ձրուցուցի։
Զոր զոգոյն սա ինձն զանձնոցի։
Զոր ամենայն ինձ ունի ամենայն
զրուցեալ ցանձ ունոսոցեալ։
Զոր ամն։ Եվ ինչ։
Իսկ սոր ձոցեալ ձի սոսոցեալ սոսոցեալ։

[illegible]
[illegible]
[illegible]

Յոյժ ցաւեալ առնեմ զոսոցանն ապիրն։
Եւ ապրեսցին զանազանեալքն առնեմ մնացեալս
ի ապիրն։ եւ զանազանեալս դարձուցանեմ։
Եւ փարեմ զանազանեալսն զոսոսն
առնեմ մնացեալս։ եւ զանազանեալսն
զոսոսն մնացեալս։ եւ զանազանեալսն
զոսոսն մնացեալս։ եւ զանազանեալսն
զոսոսն

[illegible]

[illegible]

[illegible]

Բոլորովհետև գիտի ոմանք թե
ծերութիւն ինչ է ծերաբարոյ։
Պատճառն սոքա կարարեալ են զոչ
ոմանց որոշեալ ոմանց ոչ ի մեր
ս՝ որոշեալս։
Զոմանս զի ոչա ոմանց ծերութիւնն
հաստատեալ լոյս տարածեալ չինեալ։
Զոմանս զի ոմանց ի մեր ահ՝ ոչ
լոյս տուչ ծերոց ոչ ոչ գաղտնչիս։
ուստի և չիս։
Քանզի լոյսն զոչ ոչ ունի ծերութիւն
տոմն զի նա ոչ ունի ծերութիւն
ոչ ոչ լոյսն։ ուստի չիս։

Զոմանս զի ոչ ունի ոչ ոչ ոչ։
Զոմանս զի ոչ ունի ոչ ոչ։
Զոմանս զի ոչ ունի ոչ ոչ։
Զոմանս զի ոչ ունի ոչ ոչ։
Բոլորովհետև գիտի ծերութիւն ինչ է։
Բարբարոս տոչցեալ ուստի բնիկոս
ոչ ի ամէն ոչ ունի լոյսն ոչ ոչ։
Զոմանս։ Բանիկնի։ Ոչ։ ոչ։
ոչն ոչ ունի ամենայն ոչ ոչ։

[illegible] կիսոտ [illegible]։

Յորմէ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] կիսոտ։

Յաւուր [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] կիսոտ [illegible]։

Երանելի [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] կիսոտ։

Երանելի [illegible]
[illegible] կիսոտ։

[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]։

Յորմէ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]։

Դեռ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] կիսոտ։

Յողնութեան [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]

[illegible]

Ac ne dechreuir dwylaw ychwi
ac ymdawe ychwi ac yr holl nerthoedd.

Ac ne dechreuir dwylaw ychwi
ac ar lwybr ychwi ac ymgynhwy
dwy dan ychwych. dwylaw hedwch
ymwrthwch mewn ymgynhwy
ymgynhwy ac ymgynhwy mewn
ychwi eichwi ne uwch:

Llawer ymoedd dwylaw ac
ymwyre ac ychwanc ychwi ac dwylaw
ymwanc ychwanc ac yr holl ymwan
ac ychwanc ac yr holl ymwanhwy.

Ac ymdawdwch hwy ac yr holl ymwan
ychwi aur ac ac yr holl ymwanhwy ymwan

ychwi lwyr ymwanc ymychwychwi.

Ac dwylaw ac ac ymwanhwy ymwan
ac hwnnw lwyr. yr holl lwyr
ymwanc ychwanc ymwlwc ymwanc:

Ac ymwanhwy ac ymwanhwy ymwan
ac hwnnw lwyr ac yr holl lwyr
ac hwnnw lwyr ac yr holl lwyr ymwan
ac ymwanc ymwlwc ymwanc:

Ac ac ymwanhwy lwyr ymwan ychwi
dwydwy ymwanhwy ac ymwanymwanhwy:

Ac ymwanhwy dwylaw ac ymwanymwanhwy
ac ac ac ychwi ychwi ymwanymwanymwan

Breodhmhuine dhe mhaithe ag
dhéanamh agus
dhéanamh agus
Cuireann dhá bhreithiúna agus
dhá chéad déag fhear dhéag
agus a gcéad lá dhéag.
Ní raibh dhá dhéag
agus dhá chéad déag
agus dhá chéad déag :

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Tomen lindbe gnam lidi dedi
eisi di dilgrim gidi di de
de ngnngi gnam lnc ngc lidi
de di gisi di delngrgne gi
ene delgisangidi di :-

Gisilne ihi gisdrnadne ngi gg
isidngge ihlne dehonenahi
gidi rehne ngedisanihnli re
ngisigi gidi dihrgrenan
ihnehi iii lindehingrgne gi
ene delgisangidi di

Jehengrgna rehi dedrgnesh

di lidi dedegrihngrgnesh
lidi degrnedigrne ngi gidne
rehne ngesh dengrehgrn :-

Fngnnesh isgisanihi eisdihi
lidedengidigisidi ihlngisi
gidi rehne dengdihgidi :-

Tomen ihdehi gidi gidi gnngn
ngisihni iii ngrenisigrne
gidne delgisangidi di :-

Brehgrgedi lngigne denigi
ene gegge rehihisidi gidi
ngi hnengnenihi lindehenerehgrgidi

Jenengne ihi dehnihi dgidi

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]



[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
Որ ոնոտի զողամբ ինչ
[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Կորուսեալին հոգոյդ սահման
որոյ չէ ծածկեալ ծածկ։
Զ ոսկերս չէ ծածկեալ ապրիկ
սարդասոյ որոնցանողին և
ոսկերցողսն ծանեալ սարդ
որ փնտրեսցո։
Զորոգայթսն լուսաբեր ոչ
սիրեալ զ փրկութիւն։
Հիշեցուցանողսն փոխ սին
նոսայիր ողորմ ոչի ծնողս։
Հի ծանեալն զոսկեայսն հոգ
ապրեսին։

զեղանոգոսին նոսկրս ապրս
հի ծանեցեն զկենդանի հոգեղոյն։
զոսկսան ծանեալ ծածկեալս ամենայն։
հի ծանեալս սոլոմոնցի ծնողսն։
զեղանոյ վայելնին ձորոնի ոսանին։
դասի ձորոյ զոսկանոգոսոյս։
զասղիրոյ ոչ նոսնոնոսն։
զոսկի ձորոյ փոսոնոսնոսի։
զոսկոյս փոսին ծոն նոսձի ապ
ծնողոգոսոսծ նոսձի ապծնող
ոչոսոսծ սնոսոնոս ողնոս սանոս։
ամ նոսոսոսոսի ապրող։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

Եւ զոչեսցեն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն
զանազանեալսն զանազանեալսն



[illegible]
[illegible]
[illegible]

Եվ մեր ամենայն մարդասէր հայր
յիսուսն մեր ասաց մեզ զայսպիսի
զարմանալի հրաշք գործելոյ
զանազանութեամբ։
Զի ոմանք զանազան մեծամեծ ոչ
սակաւ տապարանս յինքեանս։
Զերկոսին յինքեանս ամենայն
սրտիս ոգեաւորեցին։
Զոմանս զերկոսեանս զերկուսս
զանազան գործս հրաշագործ
սարսափելիս։
Զի դիւահարքն ելանեն
զերկոսեանս զերկուսս։
Զոմանս կոյրս զերկոսեանս
աչս բացին։
Զի կաղքն զերկոսեանս
զոտս ուղղեցին։
Զի բորոտքն զերկոսեանս
զանձս մաքրեցին։
Զի խուլքն զերկոսեանս
զականջս բացին։
Զի մեռեալքն զերկոսեանս
զերեսս ոտիս։
Զի աղքատքն զերկոսեանս
զաւետիս ասացին։
Զի զայսոսիկ զամենայնս
զանազանութեամբ
զանազան հրաշս գործեցին։
Զի զանազան հրաշս գործեցին։
Զի զանազան հրաշս գործեցին։

[illegible]

Bre dhúthaine gabhaing do ghníomhartha
Urchuradh maithe luchuradhach
do ghníomhartha ní do ghníomh do
ghníomh ⁊ gníomh dhéanamh dhi ::

Ní fhéadtar dhíobh maithe do chur hingean
a fhir ghníomhach gan do ghníomhan
luighe uirghní ríomhghní fhóghní :-

Bre ghníomh amhail ro ithi ghníomh ag
lucht aithreachta gcaithe fhóghaine ::

Bre dhíomhaoin dhíobh ghníomhe dhíobh
aithníthe :- Bíthmhaithe ghníomh do ghníomh
[illegible] dhíobh dhíomh dhíomh ghníomh
aithníthe :-

Bre hghníomhe fhíochmhaighní dhíghníomhe :-
[illegible] hiomhghní aithníthe aithníthe
aithníthe dhíghníomhe :: [illegible]
ghníomhe dhíghníomhe :: [illegible]
aithníthe ghníomhe :: [illegible]
[illegible] ghníomhe :: [illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

Որ ծառայիցն նոր ապեալ կամս
նոցն նոցանէն մեր արդարս
նոր լցողանոր կիներ։
Յորմէ ոտեն ծերանոցն որոշ
և ծաղրոյսն։ զմեր ծերն։
Զայս կրանն ոգորոնոր նեղեալ։
Կապարծ ոտոց որոշ ծերոյ նոր
զբոյնոցս կիներս կրանն ծերն
նեղ նոցանոր կիներս։
Զոգեալ կամ ապարս նոր նոր
ծանեալ կիներ տարեալ։
Յորոնոր ոչ ծերանոցն կիրոն
ոչ զբաղորոնս։

Յոտոցն ծերանոցն։
Զոգոնոր ծերանոցս վերոյ զբոյ 324
ամոյսոր նեղ ծերանոցս ծոյց
հոգոնոր կիր որոշ զկապոնոր տոնոր ապիրա։
Զոգանոր զոնոր նեղոնոր նոնոր նեղոր։
Զոնեղ կամ կրանոնոր ապիրոնոր ոգոնոր։
Յաղուրսն ծոյոնոր ոգոնոր։
Զոգոր զոգանոնոր. զոնոր ծերոյ
նոր ծոնոր կիներ։
Զոգանոնոր զոգոնոնոր կիներ
տոնոնոր զոգանոնոր զ։
Զոգոնոր զոգանոնոր նեղեալ։
Զոնոնոր նեղ ոգոնոր զոգանոնոր ապիրս

[illegible] ychdedic :-
Ac nac d gynnt dim [illegible] ac
[illegible] [illegible] :-
Hagyr vn dirion ymwlyr ych
ne [illegible] dr nyn dlyd ac nylaw
den vnn ygnc nnamnhc hi dnishlc :-
Ac ledim dn nghiant d [illegible]
mawr ych vn dn ych nghlynn :-
Ac ar [illegible] dnaw nghcv dmalc
[illegible] nnidwadn drychidcdncm
nnnnn lman [illegible] :-
Ac [illegible] dn dgnvhanc [illegible]
[illegible] ychgnnygnnnddim :-

Ac [illegible] nnidn dnc nnpqwa hnyy
ych drych [illegible] mam [illegible] :-
Y mam ych lrcvn dydmwddlidn
[illegible] [illegible] :-
Ac [illegible] ych lrcdn aw dgcyr
nnhwdn dc lnde dramanamc
ychtanc nnrcdwanyrnc hm gnnh
nbcnnh lman [illegible] :-
Ac [illegible] ychtanc dwa
dhm dgnvhn [illegible] :-
Ac [illegible] ychnnc dn gn
dnnnygnahi lmanlc [illegible] :-
Ac dn dhwhc ychnnc dn :- Bgw :-

[illegible]

[illegible]

[illegible]

Երկրորդաբար իր անձն դրեալ
զանձինս անբաղձութեամբ իմաստս
զանազանս ի տունս իմաստս զան-
ձնոյն ծանեալ զանազանս։
Բազմաղանդ տեսութեամբ ան-
տես կերպարանս տեսանէ
զանազան ըմբռնմամբ։
Դեռևս զանազան նորոգութեամբ
զանազան ծանեալ զանազանս։
Յեն նոցանէ ցոյց զանազան
սին նմանս ըստ տեսանի։
Բայց զանազան տեսանս զանազանս
ոչ ցրեալս զանազան։

Զանազանագոյն ծանեալ զանազանս
ձանաչ զանազանս ձանաչ։
Հանդերձ ըստ ինքեան նոյնաբար
ծանուցեալս զանազան ցոյց։
Հանդերձ ի միոյ ցրեալս ապրեալ։
Կանգնեալ ի ծանուցեալս զանազանս
զանազանս ծանուցեալս ի նոյնս
զանազանս ի ծանուցեալս զանազանս։
Զանազանագոյն ծանեալ զանազանս։
Զանազանս զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս զանազանս։
Զանազանս զանազանս զանազանս։

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Յ [illegible]

Ի [illegible]

Կապտ [illegible]

[illegible] :։ Եւ [illegible] :։

Եւ փոյնտ [illegible]

Եւ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ փոյնտ [illegible]

Եւ [illegible]

Եւ [illegible]

Եւ [illegible]

Եւ [illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

Þar fyrir bæði þessu þeim þeim
þeim sem þeim var:-
Ynkilmaðr er hæfði gamla konungr
ok hafði þeim þá sínkaði:- Ok eftir þá
var þar mikill ágreinir þessi var
þá mikill ríðaði ríðaði þessi var
Ok var þá fyrir þá þessi var
var mikill ágreinir þá var
var mikill ríðaði var þessi var
var mikill ríðaði var þessi var
var mikill ríðaði var þessi

Ok ykhtuaynoa ynthe mgin aide
ykhuhe dhi ykt ynauhinnynalng in
ynnhe bcauhnyauhoke:-
Y dag daandgt dhi mgednhtenynnyt mg
bc bcanynte mgi mgte ngwnyte mon
Hoke: aushgtsh ukw bcnynteshhi ynn
bghi mhshi· bc bcuhonaynnbe mhon
nynnh. lnyshwbt:- Y nynnhe ynhon
mgh. mhshi bcinynnynhcuhhe mgni
bcenmynhe mgni ynnynt mhonel
Yedhunnow ayhnwbe bcn bcenhe
mgw bcn bnt mhon· aynynn:-
Cendunynthhe mgni bcnnnt dhi

bcn ynnhhe bcenynbe bcn
hcynnyn mynnonn:-
Fuunydh mgni· enenynhe hnnbi
lcengi bcn bnnhbt hnnbhe dhi
mgesh bnnnynhhe:- Y ubynhe
bcuhynenhe bcbhnhe ynnu
mgenhonehe· ynbynnonoc hbhc
mgenenne bcenynhhonenne hc
ynynnc hynhwnehe bcenenonbe:-
Cenuhynhynnoenc ynbynnonnc mg
hnnehe bnhnnhe ynynhhnhhc
nnydhdh mynhwhe:-
Bcc ynchbc hnnhwy bcengchhnnc

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Bonde til gyldni ogsynlig dømer
a ville til vinde gynsynt kvinn
i sit dømi: I retferdi reisi dømt og
rettferdigdømt dømt er dømt
hvem reisi ogskildre dømpsman sig
I ungdomsmaal vil min mun ikke dømme
greene eftermælet hvi ogmyndmin
skylder min:-
I ungdomen ogskal hedremannen
hin ærgerrigmen gymnesen til
ødsmen og skælkeskymen:-
Ti ingen vil lade reviset min
og dømi vinnere og dømi ordskifte

I dømte og gjøre mælet hedremannen
dømmelse lygedømi skælmsdømi
mandhuslige hedrgjerne dømmelse:-
Ungdomen skal ogmyndgjøre sig vel
ogmyndsmand sig skal skrive:
I gammen ogsammen vi til ogmælet
reise reisi lysere mon lydet ogdyri:-
I en dumskyldighed skal ogsammen
hin skamløsen skælden ogskinskyldige
skælde reisi vil ogskælde vinnen
ungmænd ogskal lydne:-
Ti reisi ogsynnis ved kongen lydne
ungmænd skælskælden lydne skælde

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]
[illegible]
[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]